


**Ա Ր Ա Ջ Ի Ւ**

**Ա Մ Ս Ա Գ Ի Ր**

Ե Օ Գ Ե Յ Ե . Բ Ե Լ Ե Ր Ե Կ Ե . Դ Ե Վ Դ Տ Ե Կ Ե  
Ե Ւ Ք Ե Ր Ե Կ Ե


Մ Ե Տ Ա Ս Ա Ն Ե Ր Ո Ր Դ Տ Ա Ր Ի  
Ճ Ր Զ Ա Ն Մ Ի Ա Մ Ե Ա Յ



**Յ Ե Ր Ո Ւ Ծ Ա Լ Ի Մ**

Ի Տ Պ Ա Ր Ա Խ Ս Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Վ Բ Ե Ա Խ Ա

**1876**



Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՄԵՏԱՍԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԻ  
ԹԻՒ 8.

ՕԴՈՍՈՍ 31  
1876.

# Ա Մ Ս Ա Գ Ի Բ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ը Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Ե Ւ Գ Ր Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Հ Յ Ա Մ Ա Ր Տ Ո Ւ Թ Ա Ռ Ա Ռ Ա Վ

Ա Ն Մ Ա Հ Է

“ Խիստ է քեզ ընդուռ  
Խթանի պքոցել ”

Մեր նախարդ երկու յօդուածոց  
մէջ նկարագրեցինք ըստ կարի այն  
պայքարը որ տեղի ունեցած է երկու-  
տարրեր և իրարու բոլորովին ներհակ  
սկզբանց մէջ, այն է ստութեան եւ  
ձշմարտ աթեան, անիրաւութեան և  
արդարութեան, լուսոյ եւ խաւարի.  
տեսանք ակնարեւ թէ ստութիւնն  
ինչպէս յանձնն իւր խաւարասէր պատ-  
տօնէից, այն է Հրեական գասուն, ամ-  
բարհաւաճութեամբ եղջիւր ածելով  
ձշմարտութեան գէմանիրաւութեամբ

դատաստան կը տեսնէ ըստ կտմի, իսկ  
ձշմարտութիւնն իւր խանարհութեան  
մէջ յանձն աղքատ և անփառունակ  
Յիսուսի կը մաքառի և կը բողոքէ որ-  
տութեան ամեն խաւարածածուկ եւ  
անիրաւ արարմանց դէմ. Այս դատաս-  
տանի վախճանք ըստ աշխարհի տե-  
սութեան պատութիւնն ու մահը ձըշ-  
մարտութեան կը տայ Յիսուսի սոս-  
կալի եւ եղերական մահուամբն, առ-  
կայն ըստ զերբնական տեսութեան,  
Քրիստոնէական հաւատոյ հայեցողու-

թեամբ արդէն յայտնուած է ընդհաւ նուր աշխարհին որ պարտութիւնն ու հարուածը ստութիւնը կրած է . իսկ ձշմարտութիւնն յաւիտենական և անմահ լինելով, աշխարհի մահուան եւս յաղթած և յաղթութեան աւետիսը լուսափայլ հրեշտակաց միջոցաւ աւետուած է աշխարհին և ձշմարտասէր անձանց, հետեւաբար փորձով հաստատուած և ստուգուած է որ ձշմարտութիւնը որչափ եւս բռնաբարուի և որքան ալ հարուածի երբէք չ'ոքն չանար, այլ միշտ կեա և միշտ անմահ է . նա մի այնպիսի հզօր ոսոխ է որ ամեն հակառակորդ կը խորտակէ անխինսց և կը փշէ, թէև հակառակորդն աշխարհիս ամենահզօր բռնակալն ևս լինի :

Պատահած են ժամանակներ եւ միշտ կը պատահին, ուր մարդկային վատ կիրքն զօրանալով մտաց վերայ՝ խիզախած է ձշմարտութեան զէմ իւր յագուրդին համօր և աշխատած է տապալելով զայն ստութեան սեւաթօր զրօշ ծածանել յաղթականնորա փաստակաց վրայ, եղած են ժամանակներ ևս ուր ձշմարտութեան անվկանդ պաշտպանն՝ գագրեցնելով իւր հզօր ձեռքը նորա պաշտպանութենէն թոյլ տուած է մարդկային չարութեան յառաջ վարել իւր ընթացքը և արդարութեան չափը լեցնելով և գառնութեան բաժակը լիաշուրթն առնլով հեղուլ և զեղուլ իւր անօրէն և ըմբոստ գագաթան վրայ : Այս թոյլաւարութենէն օգուտ քաղելով ստութեան պաշտօնեայք յաջողած են երբեմն վարագուրել ձշմարտութիւնը խորին տգիտութեան օգնութեակը, թաքուցանել արդարութիւնը աչքերէ և խանգարել օրինաւորութիւնն ու ողղութիւնը : Իսկ Աստուած որ միակ և գերագոյն պաշտպանն է յաւի-

տենական եւ անվախճան ձշմարտութեան, այն թոյլուութեամբ կը չափէ մարդկային չարութեան աստիճանը, երբէք չը բռնաբարեր իւր չնորհած անձնի չխանութիւնն ու ազատութիւնը, թոյլ կրտայ նոցա յառաջնադադիմել իրենց սիրելի և ախորժելի չարեց մէջ . ըստ որում գթած է՝ մէծ երկայնմտութեամբ համբերատար կը լինի և կը սպասէ նոցա դարձին, երանի անոնց որ Աստուծոյ այս գթասիրութենէն կրնան օգուտ քաղել զգալով իրենց ապաշնորհութիւնը և կը կին ուղղութեան վերադառնալով, իսկ վայ և եղուկ անոնց որք կուրանալով իրենց առ ժամանակեայ յաջողութեամբ, յամառ հետամտութեամբ կը յարատեւեն իրենց չարեց մէջ . թոյլ չը խաբուին այնպիսիք իրենց գտած մասնաւոր յաջողութիւններէն, թոնզիշէն իմաստնոյն իմաստուն ասացուածքը, « Տեսի զամբարիշան վերացեալ եւ բարձրացեալ իրբեւ ըղմացրսն կիրանանու, անցի եւ ահառուէր, խնդրեցի և ոչ գտաւ տեղի նորաց : Թոյլ քննէ ամեն որ իւր արարքը, թոյլ զարթուցանէ ամեն մարդի իւր խիզըն եւ այն որ իւր արարքը հակառակ կը գտնէ ուղղութեան եւ արդարութեան, և այն որ իւր խրդէն խոյթ եւ յանդիմաննութիւն կը կրէ իւր ընթացից մասին թոնզ սոսկայ այնպիսին Աստուծոյ ահարկու և վրէ ժխրնդիր արդարութենէն, որ մը չ' օր մը պիսի իջնոյ այնպիսեաց գլխոյն վերայ արդար բարիկութեան վրիժառու հարուածն և հազարապատիկ աւելի գառնութիւն սիսափ պատճառէ այն առ ժամանակեայ քաջրութեանց փոխարէն զրս վայելած է իւր ասպիրատութեանց մէջ խլճի խոյթիւ և հոգւց տագնապով . իսկ անոնք որք իրենց արարքը համաձայն կը գտնեն

իրենց խլքին և տագնասով ու խոյթ չեն կրեր իրենց խղճէն՝ այնպիսիք որբան ալ նեղութեան մէջ խնան որբան ալ տառապանք եւ զրկանք կրեն՝ բնաւթող չը վհատին եւ վստահ լինելով՝ Աստուծոյ արդարութեան եւ ողբանութեան վրայ թող յարատեւեն իրենց ուղղութեան մէջ միշտ խղճի ձայնին անսալով և Աստուծոյ պատգամներն ուղեցոյց և առաջնորդ ունելով, առաքինի և ճշմարտասէր մարդըն իրաւ է որ շատ անգամ մեծ զըժուարութեանց կը հանգիպի, շատ անգամ յանիրաւի կը հալածուի եւ կը չարչարաւի. շատ անգամ յետին աղքատութեան և չքաւորութեան մէջ կը գլորի՝ սակայն երեկը Աստուծոյ երեսէն չինար. այս մասին և շատ գեղեցիկ կը խօսի իմաստունն. «Մանուկ էի և ծերացոյ և ոչ ա՛սի զարդարն արհամարեալ և ոչ որդի արդարոյ՝ թէ մաւրանայ հայ ։ Քանզի առաքինի, արդար եւ ճշմարտասէր մարդն իւր սկզբանի համար եթէ իւր կեանքին և անիրաւութեան զոհ տայ. անմահ յիշատակ մը կը թողու աշխարհի վրայ զոր ապագայ սերունդն ձանացելով և յարդելով, պատկառանոր եւ առատասրաւութեամբ կը հատուցանէ այնպիսի նահատակի մը արդար վարձը նորա հարազատ որդւոց և թոռանց. վասն որոյ աշխատանք անդաշողութեանց պատճառաւ, չորերու և ճշմարտասաց բռնաւորներու ահէն և երկիւղին զորհուրելով, ճըշմարիստ սկզբունք մը զոհէլ մեծ յիմարութեան գործ է և ընդհանուր մարդկութեան յետաղիմութեան պատճառ. քանզի աշխարհի յառաջագիր մութեան այն քրանաջան և մեծ մշակ ներն եթէ անցելոյն տգիտութեան և կուրութեան արհաւիրքէն զարհուրելով իրենց սկզբունքներն զոհէին, այ-

սօր մարդիկ նոցա գիւտոց և վաստակոց՝ աշխարհիս շնորհած այսքան բարեկները չը պիտի կրնային վայելել. Գալիլէոս որ մեծ աշխատութեամբ եւ բազում աքնութեամբ աշխարհի հին գիտութեան հակառակ, փոխանակ արեգական՝ երկիրը կը թաւալի ըստաւ եւ գիտնական փաստերով հաստատեց. իբրև հերետիկոս հաւատաքննութեան ատենին մատնուեցաւ, խարուկահանդիսի սոսկալի չարչարանքն զարհուրելով խեղճ մարդն ըստիսուեցաւ գոնէ առ երեսս սուտ հրատարակել իւր գիւտը, սակայն խարհար կերպիս երբ այն անիրաւութեան ատենէն դուրս կ'ելլէր, դիմուածով ոտքը գոյթեց կ'ըսէ պատմաւթիւնը. նոյն միջային վերատին կը կրկնէ Գալիլէոս, թէ գարձեալ երկիրն է, որ կը թաւալի, և այսօր նորասկզբն տիեզերախօսական առաջին ճշմարտութիւնն է. Սոկրատէս որ հեթանս փիլիսոփայ մ' էր, իւր համոզուած ճշմարտութիւնը դաւանելու համար, չ'երկմտեցաւ բնաւ թունաւլց գաւաթմն ըմպելու, որով թէ եւ նիք մեռաւ, սակայն իւր գաւանած ճշմարտութիւնն անմահ մնալով, մեծ հարուած տուտաւ հեթանսոսական բազմաստուածութեան. թողունք ոյլ բազմաթիւ օրինակներն, որք անհամար են պատմութեանց մէջ:

Աւքիմն այս ամենն կը հաստատեն թէ որ և է մի ճշմարիստ սկզբունք, իսմը լսաւ եւս է ասել ճշմարտութիւնը երեկը չը մեռանիր. յիմար են աննիք և ողորմելի յիմար, որը որ և է պատճառաներով ճշմարտութեան գէմ կ'ելլէն և կը տքնին նիւթական զօրութեամբ բարյական զօրութեան յաղթել, եւ մարմնոյ ուժով հոգւոյ ուժը չըստել. խորին տգիտութիւնն ուր որ կ'սրսաց բռնութիւնը իւր բազմահար անդը-


Թութիւններով՝ իրաւ է որ հոն եր բեմ կը խեղդուի ճշմարտութեան ձայնը, բայց առ ժամանակ մի . վասն զի ապագային աւելի ուժգին պիտի հնչէ և աւելի հզօր պիտի դիմադրէ:

Աշխարհի պատմութեանց լիսայ երբ մի հետաքննին ակնարկ ձգենք ինչ սոս կալ տեսարաններ կը ներկայանան մեր աչքին առաջ, որքան զոհեր մարդկա յին անիրաւութեան , քանի նահատակի յաւիտենական ճշմարտութեան և որչափ ողջակէզք անիրաւ բռնակալութեան . քանի քանի գահակալներ, իշխաններ և զօրաւոր մարդիկ որ և է միջոցաւ ձեռք ձգած իրենց այն իշխանութիւնը չարաչար 'ի գործ դնելով՝ մեծ անգնաւթիւններ գործած են. ճշմարտութեան դէմ մոքառելու եւ արդարութեան ձայնը խղդելու համար անթիւ և անհամար արդարոց արեամբ թաթաւած են, սակայն 'ի զնւր . գարձեալ յաղթած է իրենց՝ ճշմարտութիւնն . բռնաւորք և բարբարոսք յաճիւն գարձած են այսօր, սակայն ճշմարտութիւնը կենդանի է եւ աւելի ազստութեամբ կը թագաւորէ աշխարհի վրայ եւ կը փառաւորի 'ի բազմաց . ուրեմն թնդ որատոյ բըռնութիւնը . թնդ փրփրի կատաղութիւնը, թնդ շարժի սուրն և նախճիր գործէ որքան որ կարէ . մարդկային գլուխն կ'իյնայ ուսոց վերայէն, մարմինն կը տրորուի, անդամք կը յօշտոին և ոսկերք կը ջախճախին . վերջապէս մահն վերայ հասնելով՝ կը վերջանաց մարմնոյ կեանքն, որոյ հետ միասին կը վերջանայ նաև նիւթական բիրո դրութեան իշխանութիւնն, սակայն հոգին անմահ կը մնայ և զնուածիր բնաւ այն կոշտ եւ բարբարոսական աղդեցութիւններէն :

Զախճախեալ մարմնոյ մը հոգւոյն գաղափարներն նոյն մարմնոյն մահուան

հետ չեն վերջանար, ոյլ աւելի կը դարանան, կաւոճանան եւ շառաւիվներ կ'արձակեն, քանզի հալածանքը ճրշմարտութեան անձրեւն է, որ որքան տեւէ այնքան աւելի կը զօրացնէ եւ արդիւնաւոր կ'առնէ ճշմարտութեան հունձը. այս մասին այնքան բազմաթիւ եւ անհամար օրինակներ կան պատմութեանց մէջ, որք բոլորավին թերահաւատ մը անգամ կարող են 'ի հաւատ բերել և համոզել մեր ասածի ստուգութեան և ճշմարտութեանը. այն բազմաթիւ օրինակաց մէջէն բաւական է միայն Քրիստոնէութեան և հեթանոսութեան մէջ տեղի ունեցած այն երկարաւեւ, դարաւոր և քստմընելի պատերազմը յասաջ բերել:

( Եազրականիւթե : )



## ԱՍԴԱԳԻՑԱԿԱՆ

Գուցէ թէ ընթերցողք զարմանան մի այսպիսի վերնազրով յօդուած աեսնելսվ Սիօնի մէջ. որովհետեւ Սիօնն իրեւ կրօնական խմբագրութիւնն իւր առաջն օրէն սկսեալ ըստ կարելոցն ջանացած է կրօնական ինքնագիր եւ թարգմանական յօդուածներով ընթերցող աղդայնոց միտքը լուսաւորել սիրաը կրթել և հոգին բարձրացնել: Միայն այս վեմ նպատակաւ մինչեւ ցարդ արքան ու գրած է . ուստի այն չափ չէ հետամտած կրօնականին հետ նաև ուստումնական նիւթեր մատակարաբել հասարակութեան: Սակայն այս միակողմանի ուղղութեամբ հասած է

Սիմեր իւր նպատակին, սյունքն կրօնաւ կան ոտուար թերթերով կարսղացած է արդեռ օք ըստ իւր նպատակին, ըստ ուսուցել կրթել և բարձրացնել. չեմք կարող այս մասին որոշ պատասխանել, որովհետեւ այս այնպիսի մեծ հարց է, որոյ պատ սփանը իւրաքանչիւր ընթերցող իւր կեանքրով միայն կարող է տալ, որովհետեւ որչափ ընթերցող, այնչափ տարբեր ճաշակ և զգացում ներ կան :

Կան մարդիկ, որոնք յօժարութեամբ և մեծ սիրով կարդալով կրօնական գրուածներ՝ ինքեանք կը շահուին բարոյապէս և կը շահին ուրիշներն եւս հազրոդելով նոցա՝ ինչ որ իւրենց միտքը գտած, սիրոն զգացած և հոգին վայելած է. կան ուրիշներն, որք կարդալով թէ և կը զգան կրօնի մեծութիւնը և վեհմաւթիւնը, սակայն առ ժամանյն կը կօրուասնեն այն տալու որութիւնը. որովհետեւ աշխարհի հոգերն եւ զբաղանքն նուածած են նոցա սիրոն ու զգացումներն . վերջապէս կան և այնպիսիներն եւս, որոնք կարդալով ոչ կը զգան, ոչ կը մրանեն և ոչ կ'իմանան. վասն զի չ'ունին այն սիրու, որ լի է երկիւղիւն Աստուծոյ. չ'ունին այն հոգին, որ կրօնական ըստ սաւորող Ճմարտութեանց սիրով կը պատակի, և ոչ այն միտքը, որ սովորէ միշտ մտածել և խորհիլ Ծիեղերաց Աստուծոյ մեծ վայելցութեանց վերաց և այնու միայն բաւականանալ:

Այս համեմատական կշռադատութեամբ հեշտեաւ կարելի է որոշել ոչ միայն Այօնի, այլ ամեն կրօնական հրատարակութեանց ընթերցողաց թիւը. մանաւանդ ներկայ ժամանակիս մէջ, ուր նոր և օտար միտքեր մեր Ազգային ներկայ սերունդը մեծ մասամբ հեռացուցած են կրօնական այն ոգիէն, որ առնախնիս ազգայնութիւնը պահ-

պանելու հզօր և անվանելի դատաւար համարուած էր : Այս մասին ընդուրածակ գրելը կը թուղում մք, ջանալով առ այժմ միայն ընթերցող ազգայնոց ճաշակաց համեմատ բազմակողմանի գործել Այօնի պարունակութիւնը, հրատարակել կրօնականին հետ նաև ուսումնական, պատմական, բարոյական և այլ կարեւոր և օպաակար յօդուածներ թէ ինքնագիր և թէ թարգմանական աշխատասիրութեամբ : Ուստի գոհունակութեամբ պիտի ընդուրնուին այն ամեն գրուածներն, որք եւթէ իրենց պարունակութեամբ օգտաւէտ դատուին հասարակութեան :

## ՏԵՍՈՒԹԻՒՆ ՏԻԵԶԵՐԱՅ

Աստղագիտութիւնը քնական դիտութեանց մէջ ամենատարեւորն եւ օդակարն է. վասն զի ըլիոյ դիտութիւնն մի այնչափ բարձրացնող մարդոց զգացումներն, մտածութիւնը և հոգին դէպ ՚ի անհունութիւնն և զէպ ՚ի Աստուծութիւնն, որչափ Աստղագիտութիւնը: Սորոտ առարկայն է Հառապար-Այօնը կամ Երինականը, որ 7000 տարի է ՚ի վեր մարդոց իմաստասիրութեան նիւթ մատակարարելով հանդերձ դեռ եւս մեծ մասամբ խորախորհուրդ գաղտնիք մի է մարդկային ներհուն փիլիսոփայութեան առջեւ. այնչափ երկար գարերէ ՚ի վեր երկնակամարը ուսումնաօբրուելով, նուրբ և մանրազնին քննուելով հանդերձ, դեռ եւս ամենուն առ հասարակ, որ գէտէն սկսեալ մինչև ծայրագալու զաղագիտին հարցանակութեան առարկայ է: Ամեն ոք կը հարցնէ, թէ ինչ է երկինքը. ուր են այս ովկէանին ափերը. ուր այս անչափելի անդունդին յատակը . ինչ են այս լուսաւոր կետէրը,

անհամոր աստեղք, որ առանց երբեք շիջանելու անդադար կը ճառագայ. թեն իրենց լցուր անբաւութեան մէջ, Միթէ դիպուածով սփուռած են ասոնք անկարգ և անկապ : Եթէ սօքա չեն անշարժ, ինչպէս երկար ժամանակ կը կարծէին, և եթէ կարելի չէ զանոնք համարել իրբեւ ոսկէ-գամեր՝ հաստատեալք կարծր եւ թափանցիկ կամարի մը վերայ . ուրեմն իրենց մը ը տընչենական ընթացքներն ինչ ուղղութեամբ կը կատարեն : Վերջապէս Արեգակը, մեր երկիրը և միւս երկիրները, որք ընկերացած են այն լուսազարդ աստղին հետ ինչպիսի տեսարան կ'ընծայեն երկնային մարմնոց մեծափառ հանդիսին մէջ, Տիեզերաց բարձր ներդաշնակութեան մէջ,

Խորին առաջարկեներ, զոր ամենաբեղմնաւոր իմացականութիւնը ՚ի զուր կը փորձէր լուծել, եթէ ՚ի փառս մարդկային հանձարին՝ Աստղագիտութիւնը, որ բոլոր ընական գիտութեանց մէջ հնագոյնն է, կարող ըլլնէր սոցա լուծումներն տալ:

Զարմանալի՛ կարողութիւն մարդոյ, որ երկի մակերեւոյթին վերայ կ'եցած իրը անբաժան կ'էտ ինչ աւազի հատին վերայ, երեւոյթներ կը հնարէ, եթերական անդունդին խորութիւնները կը չափէ, կը չափէ տեսանելի Տիեզերաց ընդարձակութիւններն, աստեղաց ամբաւութիւնը կը հաշուէ, կ'ուսանի անոնց դժուարկեցիոն շարժումները, կը չափէ ծշդութեամբ երկի մերձաւորագոյն տարածութիւններն և հեռաւորութիւններն, անոնց զանդուածաբենն վերահասու կը լինի, և ապա այս արուեստական խումբերուն քառսին մէջ իրական կապակցութիւններ գտնելով՝ որոշ կարդ մը կը գնէ :

Այսու ըլլ շատանալով մաքի զօրաւոր թուիններով աւելի խրթին նկատո-

զութեանց կը բարձրանայ, կը հետախուզէ և կը գանէ ոյն օրինդը, որ կը աիրէ երկնային բոլոր շարժմանց վերայ, կը սահմանէ Տիեզերական զօրութեան բնութիւնը, որ աշխարհները հաւասարական մէջ կը պահպանէ :

Այսափ են քասան ազգ աստղագիտաց անհնարին վաստակոց արդիւնքները : Այս է մարդկանց հանձարին և համբերատար ճգնութեան գործը, որք երկու հազար տարիէն ՚ի վեր իւրենց անձը նուիրած են այն երեւոյթից ուսման, որոց Աւարը երկինքն է :

Կ'ըսեն թէ նախկին աստղագէտ ներն Փաղդէացի հովիւններն եղան : Այս հաւանական է, որովհետեւ ընդարձակածաւալ դաշտերու մէջ, ուր մէզմ բարեխառնութիւն մի կը ներկը անոնց գիշերներն բացօմեայ անցնել, ուր ընիչ երկինքը միշտ անոնց յանդիման կ'առնէր տեսարաններու գեղեցկագոյնը, ուստի սկէտք էր, որ լինէին, և ինչպէս եղան իսկ տեսական աստղագէտներ : Մեք եւս պիտի լինէինք, ինչ որ նօքա եղան, եթէ կլիմային խըստութիւնը, գեղեցիկ գիշերներու սակաւադիպութիւնը՝ երկինքը դիտելու պատեհութիւնը մէզմէ չը կորզէին, և դարձեալ եթէ բաղմազան զբաղանքը և կենաց այլ և այլ պատահարներն ներէին մէզ :

Արդարեւ ըլլ կայ աշխարհի մէջ բան մը աւելի յարմար՝ մտածութիւնը բարձրացնող դէպ ՚ի անհունութիւն, քան աստղագարդ կամարին անմուտն զննութիւնը պարզ գիշերուան մը մէջ :

Հազարաւոր կրակներ կը փայլատակին ամեն կողմանէ երկնից մթին կապուտակին վերայ : Այլազան փոփախութիւնք գունոց և պայծառութեան ումանք կը շողան կենդանի լուսով, ցանդ շարժուն և շողալորւն . այլք կը փայլին աւելի հանդարա և մէզմ լու-

սովլ։ Այսպիսի տեսարան որ վայելելը համար իւր ամեն մեծափառութեամբ, պէտք է այնպիսի գիշեր մը, ուր լինի մթնողորուը ամենեւին պայծառ, ամենեւին թափանցիկ եւ ոչ երբէք լուսաւորուած լուսնով և կամ հիւսիսայդի և վերջալուսոյ նշողիւներով։ Այն տեսն երկինքը կը նմանի անբաւ ծովու մի, որոյ մակերեւոյթին վերայ սփռուած կը թուի ոսկւոյ եւ ադամանդի աւաղ։ Ի տես այս գուշնակապ տեսարանին, մարդոյ զգացումներն, միտքը և իմացականութիւնը՝ միանգամացն կը դգածին։ Տպաւորութիւնը, զոր կը կրէ մարդ, յուզում մի է ՚ի խորոց սրտին, յուզում բարեպաշտական, անպատում խառնուրդ զարմացման, հանդարտութեան և քաղցր մելամաղձութեան։ Գոգցես այնքայտական աշխարհները ճառագայթելու ՚ի մեզ, մեր մոտածութեան հետ ներքին հաղորդակցութիւն մի կը հաստատեն։

Իմացականութիւնը եւս իւր գորութիւններն կընդարձակէ, կը հարցընէ ինքն իրեն թէ բնշպէս մարդ կարողացաւ աստ և անդ սփռեալ անբաւ աստեղաց քննութեամբ Տիեզերաց կազմութիւնը ուստանիլ. ինչ եղանակաւ յաջողեցաւ այս խառնաշքութեան մէջ մեկնել, հաշուել աստեղաց հեռաւորութիւններն եւ բացատրել անոնց շարժումներն։ Թողումք առ ժամն այս մագիչ առաջադրութեանց լուծումն և ուրուգրեմք աստանօր Տիեզերաց պատկերն իւր ամբողջութեամբ։

Երբ առաջն անդամ ակնարկ մի ձգեմք երկնակամարին վերայ, այնպէս կը թուի, որ աստեղք բաւական հաւասարութեամբ ցրուած են երկնից երեսը. Սակայն դիտէ այն սպիտակագոյն, աղօտ և միգամած լցոսը, որ ամբողջ

հաստատութիւնը գոտիի նման կը շըրջապատէ։ Այն ՚նի կամ հասարակութել լեզուաւ, յարդիովն է. միտքը քանի մերձենոյ այս երկնային ամպի եզերաց, աստեղք հետղչետէ աւելի կը կուտակին և աւելի որոշ կը տեսնուին։ Այս կուտակութիւններն երբ հեռագիտակներով քննեմք, պիտի համոզուիմք, որ ծիր կաթին չէ այլինչ, բայց եթէ աստղային գոտի մի անհօւնապէս տարածեալ, եւ որոց աստղերը ամենալուսաւորէն մինչեւ ամենազօտը մէն մի արեգակունք են։

Ահաւասիկ անհօւն խումբ մի, աշխարհաց հօկայ կուտակութիւն մի, որ համօրէն Տիեզերքը գրկած կը թուի, որովհետեւ ճշմարիտ է թէ այս ցրուած աստեղաց մէծ մասը ծիր կաթինէն արտաքց կ'երեւին, սակայն նորա մասերն են։ Միլիօնաւոր արեգականց այս բազմութիւնը իւր մէջ բազմաթիւ որոշ խումբերու կը բաժնուի, իւրաքանչիւրն երկու կամ երեք արեգակներէ բաղկացեալ։

Այս խումբերուն իւրաքանչիւրը որչափ ընդարձակութիւն կը գրաւէ, և քանի հազար անգամ աւելի ընդարձակ միջոց մի՛ ամենը մէկ տեղ։ Անլուծանելի խնդիր մի է այս, զոր ամենէն գրաւոր իմացականութիւնը ՚ի զուր կը ճգնի զգալի կերպով գաղափարել։ Անբաւութիւն, որոյ վերայ շատ աստղագէտներ միայն թերի գաղափար մի տուած են։

Արեգակը ծիր կաթին մէկ աստղն է, որ գեռ եւս տեսանելի Տիեզերաց յօրինուածին առաջն ուրուագիրն է, Որովհետեւ եթէ աստղազարդ կամարին միւս ամեն մասերն ևս մոտադրութեամբ զննեմք, պիտի տեսնեմք աստ և անդ ցրուեալ սպիտակագոյն բծեր, որք փոքրիկ ամպերու կը նմանին։ Ասոնք ծիր կաթինի բեկորներն են, թէ և

անիկէ զատուած, և շատ ըրոշ ու շատ հեռի են Հեռադիտակները այս մասա խուզներէն, կամ իրենց ասաղաբաշ խական անուամբն ըսելով, այս ամպա մածներէն հաղարաւորներ որոշած են։ Սքա չեն այլ ինչ, բայց եթէ կարի հոծ եւ կարի բազմաթիւ աստեղաց կոյակը։ Սքա այլ և այլ ծիր կաթիներ են մերինէն արտաքոյ, որոց շատը այնցափ հեռի են, որ ամենազօրաւոր գործիներն հաղիւ ուրեմն իրենւ շփոթ լցուեր կ'որոշէն։

Երեւակացելու է այժմ, թէ ինչ պիսի ահազգեցիկ հեռաւորութիւններ աշխարհներու այս արշնակեղաց գոսներն իրարմէ կը զատէ։

Անչափ! ին անգունգը, որոց խորութիւնը ամենակատարեալ հեռագիտակներով անորոշ կերպիւ հաղիւ կ'աջի։ Անհուն, ակատակ եւ մշտակցո խումբեր, որոց հետեւ միլիօնաւոր արեգակունք տեսն կազմ լցո կը սփու են։

Վերջապէս պիտի տեսնեմք ուրիշ ամուսնածներ, որոնք աստեղաց կցատեր չեն, այլ մարմիններ կազմուած կազմային նիւթոց սփռեալ զանդուածներէ, որք կը փայլին իրենց յատուկ լուսովմին Արդէն վերջին գարուս մէջ այս ընդարձակ և անձեւ կցատերն համարեցին լուսաւոր կետեր, թերեւս արեգակներ, որք նոր կը կազմուին։ սոցա լուսոյն տեսական լուծումը կը հաստատէ մինչեւ ցայսօր այն մեծ աստեղաբաշ խին, Հերշէլին ենթագրութիւններն, որ գիտողութեան ոգւսյն հետ ուներ ամենաբարձր խնացողութեան ողի մը։

Այսպէս ահա կը տեսնեմք Տիեզերքը այն գիտանոցէն, ուր զմեղ դրաւ ընութիւնը բայց աւելի կատարեալ գաղափար մի ունենալու համար նորա կազմութեան և այս խումբերուն անհուն այլազանութեան վերայ, ովէտք է այն գաւառներին, ուր տեսութիւնը

ու մոտածութիւնը միանգամային կը կրու սուին, իջնել մեզի ամենամերձաւոր խումբին վերայ, այն է արեգակինային դրութեան, որոց և մէկ մասն է մեր երկրը։

Արեգակը այս տարրական խումբին կեզրոնն է։

Լուսոց, տաքութեան և զորութեան այս ընդունարանին բոլորտիքը տարրեր հեռաւորութեամբ եւ անհաւասար շրջանով հարիւրէն աւելի երկրորդական աստղեր կը դառնան, յորոց մի քանիսը ունին իրենց հետ երկնային աւելի փոքրիկ մարմիններ արբանիւնիք ըսուած։ Այս աստղերը ընդգիւմահար մարմիններ ըրտով՝ մեզ անտեսանելի պէտք է լինէն, եթէ Արեգակէն ընդունած լցուերնին երկրին չ'անդրագարձէն։ լուսոց անդրագարձութեամբ է, որ մէք կը տեսնեմք զանոնք իրբեւ պարզ լուսաւոր կետեր, ինչպէս միւս աստղերը։ Մի և նոյն կերպով կ'երեւի երկիրն միջոցի մէջն բաւական մէծ հեռաւորութեամբ դիտողին։

Արեգակնաշն ԱՇԽԱՐԴԻՆ<sup>(1)</sup> մաս եղաղ երկնային այս ամեն մարմինները միւս բազմաթիւ աստեղաց մէջ կը ճանցուին իրենց հասարակ մէկ յատկութեամբը։ Մինչդեռ ԱՍՏՂԱՅԻՆ ԱՇԽԱՐԴԻ կազմով արեգակներն մեղմէ անհուն հեռաւորութեամբ են, արեգակնային աշխարհը կազմով խումբը երկրին իրապէս կարի մերձ է, ուստի և մեզ դրացի կը համարուի։

(1) Արեգակնաշն աշխարհի կամ արեգակնային գրութիւն ըսելով պէտք է իման գիտակները պարձող երկնային մարմիններն, ինչպէս և Սոգորակները, արբանեակները, ասուպ, կամ շիմասոց կոչուածներն, ոգաքարերը և գիտառք, որոց վերայ առանձին յօդուածով կը խօսիմք։

Խոկ Աստղային աշխարհ ըսելով պէտք է իման առջուր հաստատուն աստեղը, միգամածք կամ ամպամածք։

Այս կրկին հանդամանքներէն երկու պարզ և գիւրըմբոնելի հետեւութիւններ կ'ելլէն . առաջնը այն է , որ արեգակոնք աստեղազարդ կամարին վերայ զգալի տեղափոխութիւնք չեն ըներ : Իրենց հեռաւորութիւնը այն չափ անհուն է , որ միջոցին մէջ ճըշմարտապէս անշարժ կը թուին մէզ . և այս է պատճառը , որ նախնիք անոնց հասպագուն ասպէլք անունը տուին , թէ եւ այսօր մերժուած է այն , վասն զի սոցա վերբերական դրից մանրախոյդ և նուրբ ուսումն հաստատեց , որ այս արեգակները երկնից բացական աշխարհներուն մէջ իրապէս կը շարժին :

Երեւոյթական անշարժութիւնը , որ աստեղաց առանձինն մէկ յատկութիւնն է , միջոց մի եղած է աստղերը Համաստեղութեանց բաժնել . որովհետեւ աստեղը երկոր գարերէ ՚ի վեր երեւութական անշարժութեամբ իրենց վերբերական դիրքը ՝ անփոփոխ կը պահէն :

Արեգական շուրջը դարձող աստեղերը այնպէս չեն : Սոցա երկրին մերձաւորութեամբ կարելի եղած է միջոցին մէջ տեսնել աեղափակութիւննին և ընթացքնին հաջուել : Որովհետեւ ասմէք իրենց յատկութակ շարժմամբ առաջազրդ կամարին վերայ կ'ընթանան և իրենց երեւութական ձանապարհներն այնշափ մեծ են , որշափ ինքեամբ մօտ են երկրիս . այս պատճառաւ ՚ի սկզբանէ անտի Մոլլակ ( գնայուն մարմինք ) կողուած են :

Միթէ մի և նոյնը ըստ պատահիր ընդգարձակ դաշտի մը մէջ , հորիզոնի սահմաններուն քովի առարկայքը անշարժ կը կարծեմք . մինչդեռ մօտաւոր առարկաններուն աեղափակութիւններն խիստ զգալի են : Ճշմարիտ է այս , որ մէք առաջ ալ աեղափակութիւք միշտ իրական շարժումներն երեւութականաց հետ պիտի մէջ լուսաւոր դունտ մի , որ հետ

ափ շփոթեմք . բայց եթէ կ'ուղեմք ճշմարիտ գաղափար մի ունենալ աստեղաց ընթացած իսկական ճանապարհներուն վերայ , պէտք է որոշել իրական շարժումներն երեւութականներէն : Մոլորակաց երեւութական շարժմանց այս խառնակութիւնը , որ երկրի շարժումէն յառաջ կը դայ , այսօր երկրի իրական շարժման գորեղապացոյցներէն մին է . բուն իսկ այս կետին մէջ էր նախկին աստղագիտութեան մոլորութիւնը , որովհետեւ երկիրը անշարժ կը կարծէր և այս մոլորութիւնը կը տիրէր մինչեւ մօտ ատեններս , յորում իրական շարժումներն ճանշուեցան :

Եթէ արեգակնային աշխարհին մոլորակաց իւրաքանչյւերին մանրամասն նկարագրութեանց մանեմք , պիտի տեսնեմք այս երկնային մարմանց խումբին վերայ շատ մը այլափոխութիւնք : Կարժմունք հոլովական , յեղմունք հասարակաց վառավարանի մը շուրջը , տեւողութիւն շարժմանց , հեռաւորութիւնք , ձեւք և տարածութիւնք , քանակութիւն լուսոյ և տաքութեան , այս ամենը կը փափոխին երբ մոլորակէ մը ուրիշ մոլորակի մը մէջ անցնիմք : Այլ սակայն այն է հրաշալիքը , որ այս ամեն բազմագիմի երեւոյթները ենթակայ են մի և նոյն օրինաց :

Արեգակնային դրութեան ամեն աստեղաց հասարակ եղող յատկութիւն մի միշտ մարդկային երեւակայութիւնը կը յաւզէ : Այն հոկայ զանգուածները , այն գունտերը , որոց շատերը երկրէն շատ մեծ և շատ ծանր են , ասոնց հետ մէկ տեղ երկիրը , ոչ միայն միջոցին մէջ կախուած կ'եցած են , այլ եւ կը շարժին եթէրին մէջ ծայրագոյն արագութեամք մի : Երեւակայեմք երկնից բացական անկեան մը մէջ լուսաւոր դունտ մի , որ հետ

զհետէ կը մերձենայ մեղ և կը ստուարանայ . իւր անհուն շրջանակը , որ աւելի է քան զհարիւր հազար մղն , հոլովական այնպիսի արագ շարժման մի մէջէ , որ իրեն մէն մի կէտը մանր երկրորդի մը մէջ երեք մղնէն աւելի կընթանայ :

Փօքք միւս ևս , և ահաւասիկ գունտն ինքնին մեր առջեւէն կ'անցնի հրանօթի մը ռումբին արագութեան քսան և չորս անգամէն աւելի սաստիկ արագութեամբ . այսպէս պիտի տեսնեմք Լուսնթագը , այսպէս եւ միւս մոլորակները , որք այնչափ արագ կը դառնան , որչափ մերձ են իրենց շարժման վառարանին . Սոքա ամենը անշուշտ տեսանելի Տիեզերաց առաւել հեռաւորագոյն գաւառաց մէջ երթաւոյն մեղմէ ընդ միշտ անտես պիտի մնալ յին , եթէ ասոնցմէ իւրաքանչիւրն բռնուած ըլլնէր իրենցմէ հազարաւոր , միլիօնաւոր անգամ աւելի ծաւալ և ծանրութիւն ունեցող գունտի մը ձգողութեամբ , ինչպէս արեգակէն :

Աստղագիտութիւնը ոչ միայն անհերելի ապացոյցներով այս շարժմանց իրականութիւնը կը ցուցնէ , ոչ միայն խմացած է , որ այս շարժումներն առնուազն հազարաւոր դարերէ կ'վեր կը շարունակէն . այլ գտած է , որ երկնային մարմնոց հաւասարակշռութեան պատճառը նոյն իսկ իրենց արագութեան եւ արեգական ձգողական զօրութեան մէջ է :

Եթէ ջանամբ մեր մտաց մէջ պատկերել եթերի մէջ աղատ կերպով շըրջան ընող այսչափ ղանգուածներն , որչափ պիտի հիանամբ , մանաւանդ երբ մտածեմբ , որ այս արագ շարժումներն միայն մոլորակաց յատուկ չեն . այլ նոյն իսկ Արեգակը իւր ամբողջ դրսւթեամբ անծանօթ ծիրի մը մէջ կը շորժի անտարակոյս ձգուելով

աւելի զօրաւոր արեգակէ մը , կամ Արեգակներու խւամբէ մը . Այն ամեն աստղերն ալ , որք իրենց անբաւ հեռաւորութեան պատճառաւ պարզ տեսութեամբ մի անշարժ կը թուին , կը շարժին զանազան ուղղութեամբք , Այս շարժանց մէջ , որք հազիւ զգալի կ'ըլլան բազմամեայ մանրակրիկո զըն նութեամբք , նախ տեսնուեցաւ այլ այլ պատճառներէ յառաջ եկած երեւոյթական ընթացք մի . այս պատճառներուն գլխաւորներն են , լուսոյ , երկրի և նոյն իսկ արեգակնային աշխարհի շարժումները . յեայ իրական ընթացք մի , որ յառաջ կը գայ աստեղաց մասնաւոր շարժումներէն . Այս շարժումներն այնպէս կը տեսնուեին , որ վերջնին աստիճանի դանդաղութեամբ կը կատարուին . բայց այս դանդաղութիւնը առերեւոյթէ . իսկ իրականապէս այնչափ արագ են , որ մինչեւ անգամ դոցաց վերայ չեմք կարող գաղտնիար մի կազմել : Թէ որչափ դարեր , կամ քանի հազարաւոր գարեր պէտք են , որ այս աստղային նուագնացական ճանապարհորդութիւններն ամբողջապէս կատարուին , ոչ ոք ըլլ գիտեր այս . այլ միայն Հումագութիւնը կարող եմք կրկնել թէ . « Այս շրջաններն , Տիեզերաց մշնչենական ճօճանակներն են ու Ահա այսպէս , երկնային երեւութից կուտակութեան մէջ ինչ տպաւորութիւն որ կը գործէ մեր մտքին վերայ անհուն տեւողութեան գաղափարը , նոյնը կ'ընէ անհուն տարածութեան գաղափարը . Եւ համառօտիւ ըսեմբ , այս է ահա , Աստղագիտութեան մեր առջեւ պարզած փառաւոր եւ հիանալի դաշտը :

Բնական և բնապատմական գիտութիւններն մեղ կ'աւսուցանեն բընութիւնը իւր խորին գաղտնեաց մէջ , կը յայտնեն մեղ մարմնոց մասնկային

յօրինուածը , նոցա կազմակերպութեց  
և փոփոխութեանց գերը . գործարա-  
նաւոր և կենդանի , այն է տնկական և  
կենդանական էութեանց , նոյն ինքն  
մարդոյն զարգացումը . Բայց Աստղա-  
գիտութիւնը մեր առջեւ կը պարզէ  
Տիեզերքը իւր համայն մեծվայելու-  
թեամբ . մեղ կ'ուսուցանէ նորա կազ-  
մութիւնը եւ հյակապ պատկերի մը  
մէջ ամփոփելով նորա հազարաւոր  
ազգի ազգի տարերքներն , հասու կը

նէ զմեղ այն օրինաց , որով աշխարհ  
ներն կը կառավարին .  
Բարձր գիտութիւն , որոյ ճանօ-  
թութիւններն իրաւէ , որ նիւթական  
տեսութեամբ զմեղ կը փոքրկացնեն .  
այլ սակայն միւն նոյն գիտութիւնն է ,  
որ իմացական եւ բարյական մարդն  
կը բարձրացնէ մինչեւ 'ի գիտութիւն  
Տիեզերական ներդաշնակութեան եւ  
մինչեւ 'ի նկատողութիւն անհունու-  
թեան .

## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

### ԱՍՏՈՒԹՈՅԻ ԲՆՈՒԹԵՆՔ

**ԱՅՈ'**, Որ Էն երկրագեալ՝ Աստուած անտես մահացուաց .  
Սակայն համայն աներեւոյթ՝ 'ի ցոյց տհեղ իւր փառաց  
Զի՞նչ անբարբառ ինձ ընդ առաջ վըկայք 'ի մի համախումբ .  
Զայն տուք աղէ , երկին ու երկիր , դու ովկիանդ ալէծուփ ,  
Եւ դուք աստեղք ո՞ր ձեռն յեթերս կախեաց զլապտերսըդ պայծառ .  
Ո՞ր զուկեհիւսդ պարզեաց շղարշ 'ի քեղ՝ գիշերդ լուսավառ .  
Երկինք , ով խորք մեծութեան , ով վըսեմութիւն անզայման ,  
Ի քեղ դրօշմեալ գերագունին յաւերդ կընէք էութեան ,  
Այնմ՝ որ ըզզաս էարկ 'ի սփիւսս անհունութեան մշոակոյ ,  
Զերդ ըզփոխ ջերմ աւաղին որ ընդ ոտիւք ցանեալ կայ .  
Եւ դու ով ջահդ կարապետեալ յարշալուսցին վարդագոյն ,  
Զքնաղագեղ արփիդ լուսոյ , յաւէտազըսւարձդ զերդ գարուն ,  
Ո՞յր հրամանաց լեալ ակնածու՝ յալուց խորոց ովկիանուն  
Ծագես 'ի վեր սփուել 'ի մեղ ըզձառագայթուրդ բեղուն .  
Հնդ այգս այգուն քեղ ըսպասեմ , դառնաս անդրէն ճսիածեմ .  
Թէ Էս իցեմ որ ըզբջան քում ընթացիցըդ գըծեմ .

**Եւ** դու անսասստ մրրկածնեփդ ծով , որ կոհակացըդ մղուցք  
Ցար 'ի ձըգունս կպանել զերկիր յորձանապտոյտ անդունդ ջուրց ,  
Ո՞ր ըզսահմանըս քո չափեաց հողցս 'ի ծոց արդաւանդ .  
Հնդ վայր ճկնիս դու խոլտակել ըզլթայիցդ պարաւանդ .

Թափ ընդ ցամաք հրոսեալ խուժեն վէտ վէտ ալիբդ ամեհի ,  
Այլ բեկանին ահագնագու ընդ ժայռ եւ խութ անարի .  
Հար ըզմիմուցդ ըզպատուհան՝ ոյց ճոխութեանց ՚ի խնդիր  
Թափառ զալեօբըդ չարանենդ զոգիս զընեն ՚ի կըշիռ :

Աւաղ եւ յո՞ սլանան ողորմ նոցին աղերսք մաղթանաց .

Աչք անդ յերկինըս վերակնեն , պատսպարան թշուառաց :

Անշունչ բնութիւնն որ բարբառին ՚ի մեծ տագնապ վլտանգին ,

Զծղիսն ՚ի վեր տայ ամբառնալ , առ ապաւէնըն վերին .

Նուէր ուխտից , զոր սիրտ ՚ի հոյն մոլեալ անբաւ՝ փոյթ ձօնէ

Ա՛ռ էնն Աստուած ամենագութ , ցայնժամ անյուշն ՚ի նմանէ :

**Ս**շոտաբարբառս այս Ցիեզերք առ նոյն կոչէ զիս Աստուած ,  
Նորին երկիր ըստանչելեաց հոչակէ զիառս մեծապանծ .  
” Ո՞ այլ իցէ որ զիս պՃնեացն , բարբառի նա ձայնարձակ ,  
” Ո՞ այլ իցէ ոք քան եթէ զոր ինձ հիմունըս էարկ .  
” Առանց նորայն ակնարկութեան լընուլ զիարիսդ չեմ ատակ ,  
” Ինեւ առ քեզ յորդեալ զեղուն պարգեւք նորին անքանակ .  
” Թէ զիւր բացցէ զառատ ըզձեռսն՝ ծաղկունք երթինց թօթափին ,  
” Եւ պՃնաղարդ ՚ի շնորհ անոյշ՝ ծաղը արձակեմ խնդագին :  
” Նոյն ինքն ՚ի պսակ անյագ մշակին անբաւ երկանց քրտնոռոգ ,  
” Ի կյս ափանց Եդիպտական , յարգանդ անբեր եւ արուգ ,  
” Հրաման ուխղից կարդայ Նիւեոյ՝ զեղեալ արտաքս յիւր ափանց ,  
” Ընդ հրոս ալբացն՝ ՚ի դաշտավայրոս սփուել զիմ տուրս մեծադանձ ,  
” Ի փոքունս իսկ մարթէ նորա ՚ի ծանօթումըն քեզ դալ .  
” Ա՛ռ ՚ի քընին ըզջառն եւ եթ՝ բուսեալ ՚ի ծոյն իմ ծաւալ .  
” Ա՛յն ինչ հիւթիցըն խոնաւուտ յարմատս հեղեալ լինջ նեկտար՝  
” Ըզնոյն գալար ըմպեն ուղէշք առ ՚ի բընոյն յոգնավառ .  
” Եւ ոստք եւ ճիւղք աճումնաձիգ մատուրւակեն նոյնդունակ՝  
” Ծառաւահիւծ խիտ տերեւոց զանմահութեանն օշտրակ .  
” Մի ընդ նըշոյլս պտղոց իւրոց ՚ի զարմացումն ըմբռնետլ՝  
” Խոտեր ըզտունկըս զայսոսիկ նուազունս ՚ի դեղ եւ ՚ի փոյլ ,  
” Խուժման երկչուտ եւ ստուերանիստ , ամբոնի գըձուձ եւ տկար .  
” Թէ դիտիցէս ՚ի վեր հանել զցժ ըզնոցին կենարար՝  
” Զաւուրս կենացդ յերկարեացեն ՚ի ձիգ ամաց ՚ի շրջան .  
” Եւ ընդ սուղ կեանըս նոցին մի ցաւագնեսցիս ընդունայն .  
” Բոյսք ամենայնք ընդ բողըովնելն ունին յինքեանս ՚ի պահեատ՝  
” Ըզնեադայ նոր սերնդոց զմատաղաստունկ զարմն յաւէտ .  
” Յորոց մէն մի գտանէ զանշուշտ առհաւատչեայն իւր տոհմից ,  
” Ի խոնաւուտ մայրագորով յարգանդ ծոցոս բարելից ” :

**Ա**յսպէս երկիրս արձակէ ձայն , եւ հիասքանչ ՚ի լուր նորին ,  
՚ի նշմարելն իմ զայս հանգոյց՝ զառ ՚ի մրտացս անքննին ,  
Զանչափ անչափ էից հուլից ըզպարաւանդ միութեան ,  
Կլուզանդակ գոյից վարումն յաւէտ ՚ի նոյն ՚ի վախճան ,

Եւ զհամոշունչ դաշնակցութիւնն ընդ օրինօք բնութեան ,  
Ամենուրեք զհամսհաւաք տեսանեմ զաջն Աստուածեան ,  
Եւ մեծապէս ըստանչանամ ընդ խորհրդոյս միտոթիւն ,  
Ոչինչ ընդհատ ՚նդ իմաստութիւնն եւ ընդ յատակ պարզութիւն :

Ա-Ե-Կ-Ի-Կ Կարապետիան  
Կ . Պօլեցի  
Աշ . Ժառ . Վարժարանի:

ԼՈՒՓ ՌԱՍՏԻՆ

## ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՊԵՏՑՈՆԻ

(Հարունակութիւն և վերջ : տես թիւ 7+)

ԱՅՆ վայրինքն , երբ Պիւֆոն իւր աշխատութիւնը կ'ուզեր վերջացնել , համօրէն ներոպաստա մեծ գիտողն , բնութեան այս եռանդուն մատենագրին համար իւր բարձր զարմացումն կը յայտնէր : Նորա յաղթութեան բան մը չը պականէր :

1771 ին , երբ Պիւֆոն ՚ի Սոնդուր կը բնակէր . Անձլվլէրի կոմոք ՚ի մուտս Սիւզէոմի նորա համար արձան մը կանգնեց այսու արձանագըրութեամբ : “Սա բովանդակ բնութիւնն յինքն կ'ամփոփէ ո . ( Naturam amplexitut omnem ) :

Լուի Ժեր Խագուրութիւնն պանծոցը այս մեծ մարդոյն իւր բարձր յարգանաց առհաւատչան յայտնելու նպատակաւ : Պիւֆոնի երկրը կոմունթեան բարձրացուց , այս պատիւը Պիւֆոնի առանձնաշնորհութիւններ կը տար , բայց նարնաւ յօդուտ իւր ըստորածեց :

Ֆրանսական Ակադէմիան 1753 էն ՚ի վեր պարտք կը համօրէր Պիւֆոնը իւր ժայն հրաւիրէլ , ուստի Սէնի ալքեմիկուկոպուր մեռնելուն պէս համահաճհաւանութեամբ անդամ անուանեցին զայն : Պիւֆոն նոյն տարեցն Օգոստոս 25 ին այս հոչշակաւոր ժողովն մէջ բազմելու գալով բազմաթիւ ունկնդրաց ներկայութեան իւր ոճոյ վերայ զրած ձառն արտասանեց : որ Ֆրանսիոյ գործութեան ամենագեղցիկ նախատիպներէն մին է :

Պիւֆոն ասենարան էր , իւր առնի և քաղցրահնչեն ձայնը , գեղեցիկ զէմքը , վայելուշ կերպարանքը , ասացուածոց աղուութիւնը անդիմադրելի հրաւիր մը կը տային իւր խորելուն և ունկնդրաց մոտաց մէջ յուղումն ու զարմացումն կը զարթուցանեն :

Պ . Գոնտամինի (1) Ֆրանսական Ակադէմիան ընդունուելուն առ թիւ խօսած ճաւիրն՝ Պիւֆոնի տուաւ պէրճախոս պատասխանը ամեն ուրիշ կը միջուի : Մէք եւս պէրճախոսութեան սոյն փառաւոր հատուածը յառաջ պիտի բերեմք :

“ Պիւֆ երկու կիսագունդներն ընթացաք , ընդ ծով և ընդ յամաք յածեցաք , այն հրաբորքոք լեռանց ամպածըր գագաթներն բարձրացաք , ուր յանիստենական սառացըք , ստորելիլիւայ հուրը եւ միջրեայ տապ հաւասարապէս կը տիրէն : Պիւֆ անձնատուր եղաք այն փրփրադէղ սահանաց գահավէժ զարաւանդներուն : որոց առ կախեալ Ըսւրելը գողցես ամգերէն ՚ի վայ կը հոսին քան թէ երկրի վրայէն զիլ ՚ի զիլ կը հորովն : Պիւֆ այն ընդարձակ անապատները խորամիւցաք , ուր հազիւ ուրեմն մարդոց հետքեր կը նշմարուն : ուր ամենաշխորին ըսութեան ընդէլցած ընութիւնն զահի հարաւ տեսնելով զձեղ զառաջննն , որ զինքն կը հարցաքննէ : Վ. Երջապէս ՚ի մի բան դուք միմիայն փառաց համօր ոոկոյ ծարաւով տքնողներէն աւելի ձգնեցաք : Ահա այսպէս կը ճանաչէ զձեղ եւրոպա եւ այսպէս պիտի ճանաչէ ապագայ սերունդը :

Պիւֆոն Ակադէմիայի մէջ ուրիշ ճառեր եւս արտասանած է : Շաղըլիւքսի ասպետ Պ . Վարշ-

(1) Շարլ-Մարի առ լա Գոնտամին : 1701 ին Փարիզի մէջ ձևաւ : Սա սինուորական առաջիւցն աւաշուելով ուսման նույիւն իւր անց : զնաւուած ճանապարհորդութիւններ ըստու : 1736 ին Գոնտէն և Պուի հէտ երիշ Յեն ուսուած համար Փերու դիլուսայա , և 1774 ին ըսկամանշայա : Բայց մոլիս գիտական գործներ նույն է :

Էղին (1) և Տիրասի դուքս սպառավետին տուած  
պատախանները՝ ոճոյ մի և նոյն որակութեամբ և  
մուածութեան մի և նոյն բարձրութեամբ նշանա-  
ռոր էն :

Պիւ ֆոն այնպիսի համբաւ մի ստացած էր . որ  
ի փառու և . ի յաղթութիւն կ'առաջնորդէ զմարդ .  
բայց զնդ ընդ նմին նախանձորդներ և յաճախակի  
թշնամիներ կը յարուցանէ նորա չէմ : իւր գործոյն  
առաջին հատորը բուռն քննադատութեանց նշա-  
ւակ եղաւ : բայց ոչ թէ ռամկաց քննադատու-  
թեանց , այլ Հալլէի (2) . Պանէի (3) և կանտելլակ  
Աբբայի : Սակայն Պիւ ֆոն լուռթիւն պահեց : քաջ  
գիտալով , որ իւր պատասխաններն ուրիշ ար .  
դիւնք չի պիտի ունենան . բայց . եթէ զառն պայ-  
քար մը պիտի անմահացնեն և արդէն սաստկապէտ  
վլրաւորուած դիւրազգացութիւններ պիտի զըր.  
զըռնեն :

Պիւ ֆոնի և Լինէի (4) իրարու հետ ունեցած  
թշնամութեան վերայ խօսելով՝ չեմ ուզէր մասա-  
ցութեան մէջ թողուլ այն կետերը, որք այս եր-  
կու մեծ մարդիկը միշտ իրարմէ բաժնեցին; Մինչ-  
դեռ Պիւ ֆոնն իւր մեծ բնական պատմութեան վե-  
րայ կաշխատեր 'ի Փարմիզ. Լինէ իւր անհանհ զոր.  
Տէրը կը զրէր Ալբասակ: Պիւ ֆոնն և Լինէ, որք  
ընդարձակ հանճարով մը օժտուալ, խորին զիտող  
և բնութեան տեսարանաց սիրահար էին: որբ ան-  
հուն յարատեւութիւն, անիտոնչ գործանէութիւն  
և անսահման որամութիւն ունեին, միրջապէս 'ի  
մի բան այս երկու հանճարները միշտ իրարմէ կառ-  
կածելով՝ յարատեւ թշնամութեամբ ապարեցան:

Պիւֆոն որչափ օպուտ քաղած էր այն մեծ

(1) Գլուխ-Հանրէ Վարդակէ, 1718 իւ Շաբաթիւն ծը-  
կան և 1786 իւ Եպոն:

(2) Ալլունը ու Հայելը՝ անհանդիպ գլուխակն և մաս-  
կամայի հաւատացը բարձրէն. ադամանընին. Բժիշկ.  
Բանասարչով. Բնագետ. Բնակարը և ողբասային Տարը 5' է.  
1706 պարսպին Հովհաննէլը ամսոյն մէջ ծնառ ՚ Պէտք է-  
1777 ին Թուան :

մարդոցն խուզաբեռութիւններէն : որ 2000 էն աւելի  
կենցանմներ և տուներ իւր քննութեանց ննդար-  
կած էր : Լինէ որչափ գիւտեր գտած էր այն ան-  
դու գական նկարագրութեանց մէջ : որոնցում Պիւ-  
ֆոն իւր գործոց բոլոր էջերն ճիշտոցած էր :  
Պիւֆոն լինէի ճիշտ եւ ընդարձակ գիւտութենէն  
օգուտ քաղելով իւր գործոց աւելի բարձրութիւն  
տուած էր . միւս կողմէն լինէ եւս Պիւֆոնի  
ներշնչութենէն օգուտ քաղելով աւելի բանաստեղ-  
ծութիւն և բնականութիւն տուած էր իւր գոր-  
ծոց : որբ բոլորովին անսպազ լեզուաւ մը գրուած  
էին : Բայց և այնպէս այս երկու մեծ մարդիկը միշտ  
իրարու թշնամի մնացին : որպէս զի կարողանան ի-  
րարու փառաց ստուեր ածել : Այս թշնամութիւ-  
նը այնշափ բռւան եղաւ : որ լինէ Պիւֆոնի քըն-  
նադատութենէն վրեժ լրածելու համար : կ'ըստի  
թէ Պիւֆոնախան (արշակողութ) ուռ (le genre buffonia)  
անուանը մկրտեց զայն :

Պիւ ֆոն միմիայն գիտոց քննադատութեան կը  
սպասէր : բայց զրադիտաց քննադատութեանց և ո  
ւնթարկեցաւ : Վողէռ (1) : որոյ անուան միշտ կը

Այս և Յարմակոյ այցելեց . ուր Գեղարքունիքու տէ Ժիշտավի օք ( \* )  
բարեկամայու և Ութուալիք համալսարանի պահպանութեան  
դաստիարակութեանը ույս ուսչածը 57 տարի կ-ըւե . Հիմե  
ժիշտ աշխատ գործարանները և հաստեղն պահպանութեանը  
դաստիարակութեանը և այս ուսման համար դիմու-  
մայ . ինձնուաու և դմուեց լւսա հզ պահնձեց . Սահայ  
1. Հիմե այս դաստիարակութեանը ների է . կամ ոչ պահպա-  
ռական է և յաճախուի գործարաննեան բնուան մամարիք  
Արքերանիւնները և ը ը-ն-է . Ուստի այս դաստիարակու-  
թեանը բայց հայտապահութեանը ունեցաւ և այսօր այն  
դաստիարակութեան առ Ժամանակութեանը ունեցաւ բնիքն  
ան ընդուածած է . Հիմե գիւտաու գործերն են . Գլ-  
րութիւն քննութեան . հիմունք տնկարանութեան .  
Դասակարգութիւն տնկոց . Տնկարանական իմա-  
տասիրութիւն :

(1) Ֆրանսիա - Սարբ Արմենի առ Վայքու : Դիմում  
Նոյնիսկ գումառական և երջի ծավալ բանապահը է . պարզա-  
գիր . իմաստակը չեւ այն . և Ժիր դարս ամենն նույնա-  
սոր ճարտիւնք թէ . 1694 Փետ . 20 իւնիս ՚ է շաբաթը .  
Երբ ՚ է Սոյ . ըստ անօնինութիւնի Ժիրսակը և Ժիր  
1. ասի կարծաբանի մէջ դաստիարակուցաւ . 1713 իւնի  
Կրտսեր Արմեն Շաբաթն օքի ի արքի հնաւութիւն հնաւ  
ժամանակ է ի արքունութ . առա իւր հօր հնաւանութիւնը ար-

(\*) Φηρεύωντας τον Φιλιππούληκο, 1699 μν. 'η Λιβανίδην πατέρα του. 1771 μν. 'η Φωρήγια ψωθόντανες σε αυτόν : ήταν από την Αρμενία καταγόμενη πατέρα της οποίας ήταν ο Φραγκούλης πατέρας της. Ο Φραγκούλης ήταν ημίαρχος της Καππαδοκίας και έπειτα βασιλιάς της Αρμενίας. Τον ίδιο χρόνο ο Φραγκούλης ήταν ο πατέρας της Μαρίας Βασιλικής της Αρμενίας, η οποία ήταν η μητέρα της Αρμενίας.

Հանդիպսկինք երգիծական խողբոց մէջ՝ ամանակէ մը  
՚ի վկը բնութեան նկարչի փառաց կը նախանձէր :  
Ճշմարիտը խոստովանելով փոքր ինչ իրաւունք ալ  
ունէր : Վասն զի Պիւֆոն Զայցը հեղինակին բրա-  
ծոյ իրաց վրայ տուած բացասարութիւնները ծալ-  
րած էր : Այս հակառակութիւնը երկար չը տե-  
սէց : Պիւֆոն վեհանձնութեամբ յետո կոչեց իւր  
քննադատութիւնը և Վողեէոի տիկար առարկու-  
թեանց քաղցրութեամբ պատասխանեց : Բնական  
պահումնելու մը զրկելով նմա՞ի Ֆերնեյ : Վողեէո  
պատասխանեց նմա Ալբրիժեէու Բ. հասցեով : Պիւ-  
ֆոն փութաց իւր շնորհակալութիւնն մատուցանելը  
յայտնելով թէ՝ երբէք ոչ ոք չի պիտի կարող մնի  
Վողեէու Բ. կոչուիլ : Այս հանձարեղ վարմուն-  
քէն գոհ եղաւ մեծ զրագէտը : Վասն զի Պիւֆոնի  
համակն գոցելով ըստաւ : « Քաջ զիտէի : որ իւեցի-  
ներու պատճառաւ Պ. Պիւֆոնի հետ խռոված  
չի պիտի մնամ՞ » :

Եթէ Ուի Քոն Նախանձորդներ ունեցաւ : Ի վա-  
խարեն բազմաթիւ ղարմացողներ եւս ունեցաւ :  
Եւրոպից բալըր իշխանները կը փախագէին զայն  
ճանաչել և իրեն հետ թղթակցել :

1768 ին և 1770 ին Ալբայական Պարտիզնին մէջ Տանիմադրայի և Շուէտի թագաւորաց այցելութիւններն ընդունեց : 1777 ին Ասպրիլ ամսոյն մէջ Աւատրից Յովելիք Բ . Կայուլը , որ Ֆուգանութէն կոմիս անուամբ Վերսայլ Եկած էր . Պիւֆոնը տեսնելու համար Մոնդապար գնաց : 1784 ին Բրուսիոյ Հանրի իշխանը Անդրադարի չնորհալից առանձնարանին այցելեց , որ բնական պատմութեան որանը կը կըսուէր :

Ուռւոից մեծն Կատարինա կայորուհին, իւրաքանչեւր տարի Պիւֆոնի ծննդեան տարեգարձին օ-

գովակ գործադաշտ ի ըստ մասնաւութեավ բայց 1716 ին  
և ու ժամանակակից գործադաշտ է բարձրած երգիծառաւթեան  
ի հետուամ խրծաւելու պարք ի վեց պատրի բանագիտեան  
եղան ու ի իր հետ հետեւած ծրագրեա ։ Վարդեա 1718 ին  
ու առաջին ողբերգութեան օնտիք ։ Նըրայացին պատրա-  
ր աստվածաց աշողաւութեան ի պատեցաւ ։ յարդ հետեւ ի իր այս է-  
քութեան գործադաշտան նորութեան բանագիտ գործեա հը-  
տարարութեա ։ որ ի իր համարան հումանիութեա ։ Եթէ Բարձր-  
եան ի իր իմաստասիրական գրեանքն դատապարտեա  
(1734) ։ Վարդեա ՚ի Սերեա ։ Շարժւեա նարդիկն առ  
առաջաւեցաւ և անդ առի ի պարք անցաւ ։ որ ի իմաս-  
տասիրական գործինուն էլլան ի իր Անուադիկն հունել (1746)  
աշակերտին էրգիծառաւթեանց առի պատրա-  
ր այլակ պարագաների վարդեա ։ որ իմաստասիրական գործին Բար-  
ձրապարտ հասաւեն ընդունեալ ։ որ երիար ժամանակ ՚ի իր  
ու առ ի իմաստասիրական Վարդեա համարան պատրա (1750)  
առ առաջ նորհուներով ըշշապարտեցաւ ։ բայց ի իր նա-  
խական և խամար ընտառութեան որդիւն եղան ի իր եր-  
անականիւնն ։ զայտ և առաջ Սովորութեան և Պատրի հետ  
ժամանակաւ որ ի իմաստասիրական գործին արտասիրա ի գործադա-  
շտարարութեա ։ որ ի իր Անուադիկ հուն և 1755 ի Բարձրապար-

ըլ + Կրիմի (1) պարունի միջնացաւ խեցնագիր Նամակի  
մը հետ մուշտակներ կ'ընծայեր : Կա իւր կայսրու-  
թեան ոսկեայ շքադրամոց բովանդակութիւնն իսկ  
զգեց Նմա : որ չուրջ 40000 միրա կ'արժէր :

Պիւ Ֆոն սովորաբար ՚ի Առնդպար թնակած ժամանակ և մանաւանդ իւր կենաց վերջնին տարինեւ, բուն մէջ պատու աւոր կերպով կը թղթակցեր իշխանաց և գիտանց հետ ։ Իրեն կօժանդակեր իւր քցը, տիկին Նատողք, որ հանձարեղ կին մ' էր և միշտ պատրաստ էր իւր պերճ ու զիրիմաց զըրչաւ իրեն սատարելու ։ Սա կը պատասխանէր Ոիւ ֆոնի թղթակցող կանանց բոլը նամակաց, Երբեմն սա կը զիեր նաև կատարինա կայուուն էւ ոյն ։ «Ա՛ռ քուրիկ, կ'ըսէր Պիւ ֆոն, այս քեզ կը վերաբերի, դուք աւելի լաւ կը հասկնաք զիրեար ու ։

Պիւֆոն իւր այս յաղթութեանց մէջ, որ այն-  
չափ մէծ ճայն ունեցան Եւրոպից մէջ, կարողացաւ  
ընտանելիան բարդը և անտապակ ուրախութիւններ  
փայելլ, իւր հայրը կը պանձար այսպիսի զաւակ  
մը ունենալուն համար : Նա, իւր որդուոյն փառաց  
առվեւ, իւր 89 ամեայ հասակին մէջ վախճանեցաւ :

Ար որդին Պետք կամ եւս կը ճանաչէր  
այս փառաց յարզը . նա ՚ի նշան իւր որդիական

հետագա և ի գումար և դ գ ձեռն շաբ ի օր անցելէն  
յշոյ, ի Զընկէ հաստատվելու ։ և անդ իւր ի ընթի 20  
դաշտների հովտէ բարձր բուր կառաներու շըշ-պատճեած  
Վ. ուրեա 1778 ին ի Փարտ Ա-րաբայք, ուր արքայու  
աստի պարտ գործ և երես ամեն յեղոյ Հ-ի հանելու  
(1778 Մայիս 50)։ Այս նշանակութ նորու աստ ի նախ-  
նու ունեցաւ, որոյ հետ առաջ յարդանաց իւ շըշուեր և  
մեծա հասարի առաջին յանցաւուց իւր էր։ Անհանդա-  
ժ ժ. Ժ. Ռուսոյի համարմբ, որոյ անհանդ թշուտ իւ զո-  
ւուեր պիտու ։ Վ. ուրեա գրեթե գրախանութեան ամեն ունա-  
կի մէջ յարդանաց։ Իւր Հենրիանոց Ֆրանսիայ յառա-  
գած մաս դժուականան բանաստեղծութեան է։ Խոր ու-  
թեր գութեան դ առին, ինչուն էն Զայիր, Մերոյէ,  
Օրեսա, Մուհամետ, Համարէս և Ռոսոինի ուղեր-  
ժութեան խարսխընթեան իւ հաստին։ Եարև ժարդէ և մե-  
ծին Պետրոս կայ գրած ուղարկութեաննէր։ Լուս ժարդէ  
առը, և այս ռասպանագործ և պերճան նախեա-  
ցոց խրց իւ բառն պիտու։ Վ. եթառն իւ դ բան իւր  
արքին, խարսխընթան և երգիծան բանաստեղծութեան-  
նէրը աւագանան էն։ Վ. ուրեան գործոց բանեանութեան-  
ու 70 ուղարծաւ հարուրներ իւ բառնանաց։ Բայց այս ըն-  
թագի հասարացոյնին մէջ բոլոր աւ անսպահան էն։ Ի-ը  
ուրծաց լարին մէջ իրուն ու բարյանանութեան անարժա-  
ռութեան խարսխանձ էն և այս գործոց մէջ և պէսենտ  
ու պարունակ ու ճաշոյն։ որտ հերկանի գրան գործոց  
ից իւ բառն։

(1) Ֆեռնանդու - Մելենիո, պարու Կրիստ. Ռուսակայ ու Հայութական կողմանց և Վաստիշի խորդի մէջ խաղավար. 1725 իւ ձևու և 1807 իւ Հայութական. Երբաց Ժամանակ Փարուի բնակչութեաւ և նոյն ժամանակի տէնէնական նույս գրածիքոց հէտ բարեկամութեաւ.

սիրոյն Մոնդպարի պարտիզին մէջ առ ոսու բարձր աշխարհին կարճ կոթող մը կանգնեց այսու պարզ և աւելի կարճ արձանագրութեամբ : Խոնարի կաթոց առ բարձր տշտարտիկ , կանգնեաց որդին Փլւ.ֆոն առ իւ.ք հայրեն . 1785 (Excelsæ turri, humilis columnæ, parentisno filius Buffon, 1785):

Պիւֆոն փառաց հայթայթած բովանդակ համայցից մէջ ծերութեան ժամանեց : Կարողացաւ տակաւին ընդ երկար պահպանել իւր աշխատելու զըրութիւնը և մուսաց ազատութիւնը . բայց վերջապէս մարդկային տկարութիւնը յաղթեց և հիւանդութիւններն այս մէծ էակին վրայ յարձակեցան : Պիւֆոն 1788 ին գմնշակ հիւանդութիւնէ մը բըռնուեցաւ , որ քիչ ժամանակին յաղթեց նման Ապրիլի առաջն օրերուն մէջ գեռ կը շրջադաշտէր երկու ծառայից օժանդակութեամբ . 12 ին ցաւը սաստիցաւ և անտանելի գարձաւ : Բորդալ առաջարկեց գործողութիւն կատարել : « Պատասխանէ . լաւ Պիւֆոն , պիտի առաղջայնես վիսո : Եւ երբ նորդալ լուսութիւն կը պահեր . » 81 տարեկան էմ . լսուա ազնիւ ծերունին , աւելի լսու է մեռնիւ : Ապրիլ 14 ին թագաւորը պատգամաւոր մը դրէց նորա որդիսութիւնն հարցնէլու համար : Պիւֆոն ասոր համար չափազանց զգածուեցաւ : 15 ի երեկոյին տկարութիւնն յետին ծայր սաստիցաւ և հիւանդն ինքնին կրօնական օգնութիւններ պահանձեց : Տիկին Նեգէր (1) նորա անկողնոցն անարդ նրա տած էր : Այս վայրկենին կը գրէ նշյան տկիւնն : հիւանդն կարծելով թէ խօստովանահայրն ներկայ է , սոյն խօսքերն արտառանեց : Այսիցեալդ իմ իննասուածառուն տարիին աւելի է , որ գոււք զիս կը ճառնաւչէր : Գոււք զիսէր թէ ի՞նչ վարմանք ունեցած ու եմ միշտ , կարողացած ժամանակա բարիք կընէի , ու անձն գորովէլու բան մը չունիմ : և կը յայտնեմ ոթէ այն կրօնին մէջ կը մեռնիմ : որոյ մէջ ծնած ու եմ և կը խօստավանիմ հրատարակաւ թէ : կը հառատամք Յիսուսուսուի : որ յերկնից յերկիր ո խօսքեաւ մարդկային փրկութեան համար . ո կաղաչեմ զնա : որ համբ իւր աշերն յիս ուղղութել և զիս պաշտպանել , կը յայտնեմ հրապարակաւ կաւ թէ կը հաւատամք ի՞նչ առ ու :

Պիւֆոն չերմեանդն սիրով ընդունեց վերջին խորհուրդներն և 1788 Ապրիլ 15 ին 16 լուսամալու գիւշը առաւտեան մէկ ժամ մնացած իւր հոգին աւանդեց :

Իւր շիմել ինուանիլ զմռուելով 18 ին Աէն.Սէտար : իւր ժողովրդագետական Եկեղեցին տարուեցաւ : Արդէն գեռ ըստ լուսոցած սրտարեկ հանդիսականաց բաղմանթիւնն անուանելու եղած էին : Ակադէմիայի երեսպահաններէ : զրա-

գետներէ : արհեստագետներէ : պաշտօնեայներէ և պատգամաւորներէ կազմուած շքագիր ընկերութիւնն մը կուտակուած խուռան բազմութեան մէջն Ֆրանսիոյ կորուուած հանձարեղ մարդոցն մահկանցու գիակին կ'ընկերանար :

Ապրիլ 20 ին իւր դիակին ի' Մոնդպար փոխարուեցաւ և մէծ շքով իւր հողասիրական մատուան շիրմին մէջ զրուեցաւ , ուր կը հանգչի մինչեւ ցայսօր :

Պիւֆոն միմիայն մէկ նորատակի մը յարած՝ մարդկային ուսուումէն աւելի ճշմարտութեան ուսման ըլլ բաղեցաւ : Նա ճշմարտութեան իզգըն ու ընութեան սերը միշտ նախապատիւ կը համարէր իշխուլու : ի' պատիւ և ի' փառս բարձրանալու տենէն : Գիտութեանց համար եղած այս անկեղծ անշահագութիւնն է : որ բարձր իմացականութիւններ յառաջ կը բերէ և մէծ գիւտերու աղբիւր կը լինի : Այն , որ ամեն բանէ յառաջ փառք կը դիմու : չէ կարող ամենեւն ճշմարտութեան անազօտ լուսոցն հասանելի : մինչեւ անա որ ամեն բանէ յառաջ ճշմարտութեան համար կ'աշխատի , բնականաբար պատուոց և փառաց կը տիրանայ :

Պիւֆոն գրանիկ չէր , հազեւ ուրեմն յարբունիս կ'երեւէր . բնաւ շողբարձութեան չէր զիջանէր , և այնպիսի ժամանակի մը մէջ , յորում զրագետք իրենց անձը այնշափ կը ստորնացէին . նա Տիբրասի գործին տուած պատասխանին մէջ հետեւեալ աղմիւ խօսքերն արտասանեց : զըր ֆրանսից Ակադմիան ծափահորեց : « Միթէ կարծեաց կայորութիւններն բաւականաշտիւ ընդարձակ չէ : որպէս զիս ուննն իւր անհատ կարողանոց նորա մէջ հանդիսատ ո բնակիլու :

Պիւֆոն որչափ որ մէծ էր նշյուափ եւս պարզէր : Նա յաձախակի իւր ձեռագիրներն բարեկամացը կը յանձնէր և նոցա արդարացի քննադատութեանց իրաւունքը կը տար , եթէ սիրանէր ունենար , ու զիլէ կը փութար : և ահա այսպէս համեստութեամբ և պարզմութեամբ իւր զրութիւններն կատարելագործեց և այսու ցոյց տուած թէ ճշմարտութեան զրութիւնը որչափ աղբեցութիւն կ'ընէր իւր վերայ : Իւր պարզութիւնն նշյան իւկ խօսակցութեանց մէջ կը յայտնուէր : Օր մը Գոնզագի իշխանը նորա հանձարոցն վերայ լի շարմանմանք հարցուց թէ : ի՞նչպէս կարողուց այսպիսի փառաց տիրանալ , անկեղծութեամբ պատասխանէց : « Հարունակ քառասուն տարիի զրամեղալով ո :

Պիւֆոն ի' Մոնդպար ամենուն սիրեկի և պատկառելի էր : մարդաւուն և բարերար : Բնաւ ծառաւայելու առիթը մը ձեռաքք չէր փախցնէր . նա իւր հայրենակից Տուպանունը իւր գնում վիճակին բարձրացնելով Արքայական Պարտիզիլ գուստուու կարգեց և յետ ժամանակաց իրեն զործակից ըրաւ :

Պիւֆոն իւր առանձնակի կ'ենաց մէջ մէծ հանձաւորութիւնն կը պահեր : Նա գործունեայ էր և յութկալ , միշտէս վայելչ այն ամեն մարդկաց , որը

(1) Տիկին Նեգէր , նախնի և առջի բուրք լւսաննեն գուշ գիւշէր և ի՞ւ գեւեւունեան ամեն առաջինութիւնն , և նախանդաւ անաւտեւի բայց գործութիւնն ըստ կաղաչեմ Աս իւն և նեգէր աշխատարոշի հիմնադրութիւն :

կամին մեծ գործեր ՚ի զլուսի հանել։ Առաւտօտեան ժամը հինգին իւր անկողինէն ելած կը մնէր արդէն, իւր սենեկի սպասաւոր Ցովսէփին հրահանդ տուած էր, որ երբ ենիւր ընդգրիմանայ, զինքն անկողինէն դուրս ձգէ։ Ռւստի կը լսէր Պիւթոն։ «Բնական պատմութեան ամենապեղցիկ էլերը Ցովսէփիկի կը լսէր ապարտիմ ո»։

Պիւ թոն առաջատար ամբողջ ժամերը աշխատութեան յատկացուցած էր . կես օրին իւր միակ ճաշը կ'ընէր , որ յաճախակի կերկարեր իւր բաղդամաթիւ այցելուաց ընդունելութեամբ : Հերոոյդ տը Աէ չէլ<sup>(1)</sup> զայն յանիքաւի կը յանդիմանէ թէ՝ ճաշին շատ ժամանեակ յատկացուցած է :

Պիւֆոն իւր ընտանեացը համար ամեն գովեստէ  
վեր բարի և քաղցր էր :

Ղա 1752 ին Մարի-Ֆրանսուազ տը Սէն-Պելէնի  
հետա ամենանացաւ . և երկու որդի ունեցաւ . Մա-  
րի-Հանրիիշ Լէկլէրկ տը Պիւֆոն , որ որբանին  
մէջ մեռաւ , և Գէորգ-Լուի-Մարի Լէկլէրկ տը  
Պիւֆոն , որ հեծելազօրուն գնդապետ եղաւ եւ  
Մոնդպարի Կարավանիչ . Սա 1793 Յուլիս 10 ին  
զիստառութեան բեմին վերայ մեռաւ , այս խօսքերն  
արտասանելով . « Քաղաքացիք , ես զիս Պիւֆոն  
կ'անտառնեմն » :

Սա բնաւ որդի շունեցաւ, թէ և երկիցս ամեւս-  
նացաւ. Երկրորդ ամեւսնութեամբ Եղիսաբեթ-Ճոր-  
ժէդ Տուգանտոնի հետ միացաւ, որ մեծ արժանա-  
ւորութեան տէր կին մ' էր և որ յեղափոխու-  
թեան փոթորիկներն անցնելէն յետոյ, թէ և ոչ  
առանց վիճակը. 1852 Մայիս 17 ին Մանդպարի  
գուեկին մէջ մասնաւնեցաւ.

Պիւ թոնի կոմուհեցին հետ հռչակաւոր Պիւ-  
թոնի ու ղղակի յանդորրութիւնն եւս վերջացաւ:

Մեք Ֆրանսիոյ արտադրած ամենամեծ ընա-  
պատռումին և ամենամեծ գրագիտաց միջն կեանբը  
հարեւանցիւ ծրագրեցինք : Աւելորդ կը համարիմք  
իւր գործոց վերայ դատաստան մ' ընել . յաջորդ  
աերունողը ընդ երկար դատած է զանոնք : Պիւթո.  
նի մահուանէն քանի մը օր յետոյ Գոնսորոսէդի (2)  
արտասանած հետագայ ազնիւ խօսքեցը մեր ըսածը  
կը հաստատէն :

(1) Հերութ առ Սէլևե (Մարտի ժամ). ընդհանուր իշխանութեան. 1760 իւ ՚ Փարիզ ծննդա. Նախագիտ դպրութեանը ճշխեց եւ յաշուղուանականց մասաւ. 1795 իւ անհնարդութեան իմբաքրեց. 1794 իւ ՚ Բան դպրութեանը վարապահուի մը ապագանայան շնորհած իշխանութեանը ամբարտութեամբ.

“ Երբ այսպիսի մարդիկ կ’ անհետանան երկրէս ,  
ո ցաւերով աւելքած հիացման առաջին պայծա-  
ռութեանց և շնչառսկառ նախանձու վերջին ա-  
ս զղաղկներուն՝ իսկըյն ահարիկու լւութիւն մը կը  
ո յաջորդէ : որ ժամանակ յաջորդ սերունդը կը  
ո պատրաստուի յամիսաքար զայն դատել , մոտադիւր  
ո կը կարգայ զայն քննելու նպատակաւ : զոր նա-  
ո խորդ սերունդը կարգացած էր կամ՝ զարմանա-  
լու , կամ քննադատելու և կամ՝ միմիսյն նորա  
ո վերայ խօսելու սին հաճոյից համար : Խորին խոր-  
ո հրցդառնութեամբ յղացուած կարծիքներ և աւե-  
ո լի ազատ պատճառաբանութիւններ կը տարած-  
ու ուին տակաւ առ տակաւ : կը շափառորին , կ’ուզ-  
ո զուին և ’ի վերջէ գողցես միաշունչ ձայն մը կը  
ո բարձրանայ և վճիռ մը կ’արձակէ , զոր ապագայ  
ո դարեւն հազիւ ուրեմն կրնան եղծանելո :

Թաղթ .— ՚ Դաշտելուն  
Մ . Ս . Յակովիս :

ՊԱՏՄԱԿԱՆ

( Հարունակութիւն : տես թիւ 7 : )

Խարսու բերդին Ռուսաց ձեռք անցնին:

Վերը գրուածին համեմատ դիւ-  
րութեամբ թշնամեցն ձեռք մատնը-  
ւած կայսերական բերդերուն նման,  
Խարսու բերդն ալ անձնատուր լինե-  
լով բնակչաց կողմէն յանձնուեցաւ :  
Այս բերդերուն այսպիսի եղանակաւ  
դրաւումը որքան որ Աստուածային  
անիմանալի կամեցողութենէ յառաջ  
եկած գաղտնի գործ միէ ; սակայն մեր  
հաւատարիմ լսելեաց հասած՝ և այս ե-  
ռեւոյթը իմաստուն և դիմանական մար-  
դիկ երաշխաւորած են թէ՝ ներքսապէս

բնակչաց անմիաբանութենէ և մանաւանդ Եէնիշէրեաց յատկապէս թեարկող անձանց ոմանց պատճառ լինին ստուգուած է։

Վառնայի և Սիլիստրէի կողմերէն յաղթութեան լուրեր։

Որուաց զօրքը Վառնայի բերդը պատնիշափակ պաշարեցին եւ սկսան նեղել, և Մոհարրէմ ութերորդ կիւրակէ առաւօտ կանուխ բերդին վերայ յարձակեցան. թէե ծովէն ալ նաւեր խրկուած էին, այլ Աստուածային օգնութեամբ այն կողմերը գտնուող ծռ վասկետ Փաշան դիմագիր լինելով յաղթութիւնն իրեւեւ լրացեալ լուսին իւլմեաց կողմը պայծառապէս փայլեցաւ, և նոյն պատերազմին Ռուսաց զօրքերէն հազար հինգ հարիւրի չափ ինկան : Նոյն օրը Սիլիստրէի բերդին վերայ եկած Ռուսաց զօրաց հետ պատերազմելով Օսմանեանք դարձեալ երեւելի յաղթութիւն մի ըրին. հոս Ռուսաց զօրքը պարտեցան և չը կրնալով Օսմանեանց դէմ դնել բանակը ետ քաշեցին. այլ այն պատերազմին Իւլմաց զօրքէն վաթսունի չափ ՚ի քուն մահունն նշեցին. և քանի մի վիրաւորներ բըժշկական դարմանի կարօտ եղան. իսկ Ռուսաց կորուսար կրկնապատիկ էր, եւ այս ուրախառիթ լուրը փութով Կ. Պոլիս ծանուցին։

Կարսայ բերդին և այլ տեղեաց առումն։

Կարնոյ կուսակալ Ղալիս փաշան Կարսայ առումն հետեւեալ կերպով կը ծանուցանէ. Ռուսք յառաջագոյն միանգամ բերդին վերայ յարձակեցան, այլ փութով անտի ՚ի փախուստ աճա-

պարեցին. իսկ երկրորդին՝ թէե բերդապահ Էմին փաշան բաւական ջանքեր ըրաւ, այլ ապարդիւն, զի բնակչաց չարութենէ և Ենիշէրիւթեան յայտնի նախանձախնդիր կամակոր անձանց ոմանց տգէտ յամառութենէ առանց պատերազմի եւ նեղութեան, բերդը թշնամւոյն ձեռքը յանձնեցին. Զի որքան որ ըստ երեւոյթին բերդին առումը բնակչաց չարութենէ, այլ է բապէս նիղակակից որոշուած Մերաստից կուսակալ Մէհէմմէտ փաշային փութով օգնութեան չը համար լուն դիպուածն առ իթ եղած է : Այլ Կարի կարեւոր թուեցաւ Տէրութեան այս անցելցն վերայ զգուշանալ և այն կողմերը ամրացնել, Որովհեաւեւ նոյն միջոցին բերդապահ Էմին փաշան գերի ինկած էր, Կարսայ իշխանութիւնը Միջբանի աստիճանոււ Խալիսն օղլու Մուստաֆայ պէյին յանձնուեցաւ. Եւ Կայսերական հանքաց վերատեսուչ Սալէհ փաշան բազմութեամբ զօրաց Կարնոյ կողմերը խրկուեցաւ :

Որուաց զօրքը գիպով ժամանակ գտնալով Թուէլայի բերդին վերայ ես յարձակեցան, եւ նորին պահապան իսկրահիմ փաշան թէե արիւթեամբ և զօրութեամբ բաւական ընդդիմացաւ, սակայն բերդին մէջ սկսաւ պաշարը նուազիլ, և միւս կողմէն օգնութիւն համար լու յոյս ըլլալուն կամայ ակամոյ անձնատուր լինելով բնակիչք բերդն թշնամւոյն ձեռքը յանձնեցին: Իսկ բերդապահը կայսերական բանակը գալով Էսէի Խափամղոլուր-Գ, ՚ի հնումն Անտիգանէ, կոչուած տեղը պահապան խրկուեցաւ :

Մէծի Վեզիրին պաշտօնին որոշումն :

Որուաց բանակը Շումիի կողմերը անցնելով կայսերական բանակին

հետ սկսաւ պատերազմիլ։ Վասն որսց  
հարկ անհրաժեշտ ՚ի վերայ կայր զօ-  
րաւոր պատրաստութեանց ձեռնար-  
կել։ Թագուուրը Մուհաբբեմ ամսոյ 21ին  
Բ. Դուռը գնաց, եւ հրաման ըրաւ  
մեծի Վեզիրին որ իբրեւ սպարապետ  
երկրորդ բանակին դէպ ՚ի Անդրիա-  
նուալուսց կողմը երթայ, և միանգա-  
մայն ծանոյց թէ բոլոր Մահմէտական  
ժողովրդոց յայտնապէս յաղթութեան  
ուժ և քաջալեր լինելու համար, մեզի  
փառք համարուած նուիրական դրոշիւ  
պատերազմի դիտաւորութեամբ զինի  
ձեր պիտի գամ, եւ ապա նոյն ամսոյ  
23ին ընդ նախագահութեամբ կայսեր  
բոլոր նախարարք և մեծամեծք ՚ի ժո-  
ղով գումարեցան, և ինդիրն ամենե-  
ցուն յայտնապէս ծանուցուեցաւ :  
Երբ ստուգիւ հաստատեցաւ մեծի  
Վեզիրին Կայսերական բանակով չու-  
առնելն, նոյն ամսոյ 24ին երեքշաբթի  
օր ժամը 5ին Բ. Դուռը զրհազենու-  
թեան և աղօթից արարողութիւններն  
կատարեցան, արեգակնախոյլ Թուզն  
եւ յաղթանակի գրոշն սանդուխտի  
պատուանդանը ցցեալ բարձրացան,  
և երկու օրէն յետոյ սկսաւ աստիճա-  
նաց և պաշտօնից բաժանումն և փո-  
փոխումն, ուր շատ անձինք մեծամեծ  
պաշտօններու և պատիւներու բարձ-  
րացան : Այս անգամ Կայսերական  
բանակին առաջին եղանակին հակա-  
ռակ փոխանորդներ որոշուելուն, հա-  
սարակաց մէջ առած եղած էր, թէ  
այս անգամ բանակին, Տէրութեան  
բոլոր նախարարները վերատեսուչ ե-  
ղան : Կայսերական բանակին մեխնելու  
օրը մերձենալով, մեծի Վեզիրին տեղը  
փոխանորդ մի կարգել անհրաժեշտ էր,  
ուստի Կայսերական հրամանին համե-  
մատ Ահմէտ Խուլսուի էֆէնտին փո-  
խանորդ որոշուեցաւ, և ամսոյն 26ին  
Վեզիրութեն աստիճանաւ սպատուեցաւ :

Կայսերական բանակէն յաղթանակի  
լուր :

Արդէն Ռուսաց զօրքը Պալտան լե-  
րանց կողմերը Գոմճի սույու կոչուած  
տեղը հասած էին. ուստի անմիջապէս  
Կայսերական բանակէն մեծամեծ Վէ-  
զիրը և պաշտօնեայք որոշուելով հսն  
խրկուեցան, եւ պատերազմն սկսաւ,  
եւ յաղթութեան փառքն Օսմանեանց  
կողմը փայլեցաւ : Սոյն միջոցիս մեծ  
կղզին բերդին կողմը յաղթական Իս-  
լամաց բերդին բոլորտէքը Զէրնէս կո-  
չեցեալ տեղը Ռուսաց հետ պատերազ-  
մի բռնուելով, Ռուսք խորտակեցան :

Անաբայ բերդին գրաւումն :

Զէրքէզք և ուրիշազգք Անաբայի  
կողմերը բաւական յաղթութիւններ  
ընելով, մինչ զի Գուպան գետին միւս  
կողմը անցած էին, այլ ՚ի վերջո Ռուսք  
յիշեալ բերդը ՚ի ծովու և ՚ի ցամաքի  
պաշտօնով խիստ նեղը ձգեցին, եւ  
այնաւհետեւ Օսմանեանց նոյցա հակա-  
ռակիին անկարեժմ լինելով, բերդը թըլ-  
նամայն ձեռքը յանձնեցին : Սոյն կո-  
րուսոր վերստին շահելու նպատակաւ  
Տրապիզոնէն բաւական զօրքեր խրկը-  
ւեցան առանց սպարապէտի, թէրևս ս  
ոյն բերդը թշնամոյն ձեռքէն կողմնէ,  
այլ երբէք օգուտ մի ըլ տեսան :

Չու կայսերական բանակին :

Ինչպէս որ յառաջագոյն գրեցինք  
թէ Կայսերական երկրորդ բանակին  
չուն որոշուեցաւ : և նոյն թուականի  
Աէֆէր ամսոյ 9ին չորեքշաբթի օրը մեծ  
Վեզիրն Աէլմմ փաշայ շքեղ հանդիսով  
Տավուտ փաշայի գաշտը ելաւ, և ե-  
րեք օրէն զինի անսի մեխնեցան, և ձիոց  
երաւանակը նպատակեալ տեղը ուղ-  
ղելով դէմ եղեալ գնացին :

Յաղթութիւն Շումնիի կրդմերք :

Շումնիի ճանապարհը, որ կ. Պօլիս կը բերէ, խափանելու և արգիլելու նպատակաւ, Ռուսաց զօրքը Կի-Ռի-Հ պողով կոչուած կիրճը եկած էին, Կայսերական բանակէն սոցա վերայ արիութեամբ յարձակելով Ռուսաց զօրքը հալածական ցրուեցին, և բաւականի չափ կահ կարասիք առին: Եւ ՚ի վերջո Ռուսաց Էսի Խափանայլութ եւ Խափրանա ճայի բոլորակիքը կանգնած պատնիշներուն վերայ յարձակեցան, նախամարտիկ Մանուռի կոչեցեալ զօրքը երեք պատնէշ տասը թնթանօթ և այդ կազմած առին, և շատերուն յաղթելով փախստական ցրուեցին:

Ռուսաց նաւերուն Այլինէ կղզին գալլ:

Ռուսաց քանի մի նաւեր Այլինէ կղզին նաւահանգիստը մտան և խարս խեցին, և միջի զօրքը անմիջապէս դուրս ելան, որովհետեւ կղզւոյն պահապան զինարանի վերատեսուչ Էմի աղան Ահ օլու կոչուած կողմերը գնացած էր, Ռուսք անդ գտնուած Խալամ զօրքը կոտորեցին, և մարտկոցներէն տասներ կու հրանօթ առին, վառօթի և պաշարաց մթերանոցները հուր արկեալ այրեցին. այս եղելութիւնը յիշեալ աղան լսելուն պէս, թէեւ նոցա վերայ դարձաւ, բայց նոքա իրենց նաւերը իջան և այն տեղէն խոյս տուին. այս եղելութիւնը Կայսերական սահմանագլուխն մօտ տեղ պատահած լինելով, կ. Պօլսոյ ժողովրդոց մեծ դշուում պատճառեց :

Կայսեր նուիրական դրոշով ճամբայ ելլաց :

Ինչպէս յառաջագոյն գրեցինք, բոլոր Մահմէտական ժողովրդոց յայտնապէս խրախոյս եւ քաջալեր լինելու

մոօք, թագաւորը նուիրական դրոշով, որ միմիայն փառք և պարծանքն էր իսլամաց, պատերազմի երթալու դիտաւորութիւնը յայտնած էր, վասն որպէս Ռէպիւնիկէլ ամսոյ 5 ին երկուշաբթի օրը շքեղ և մեծ հանդիսով նուիրական դրոշը բարձեալ Բամի փաշայի աւգարակը գնաց: Ուր պարտուապատշաճ դատեցաւ բոլոր նախարարաց և մեծամեծաց Դրան առաջին կերպարանքը փոխել, ուստի հրաման ըրաւ վերցը նել իրենց գլխէն ՚ի հնուց սահմանեալ խոյրը (գառուգ), շալ կապել և անդրավարտիս հագնիլ այնուհետեւ և գործոյն կարի ստիպողական եւ կարեւոր լինելուն հրամար, բոլոր պաշտօնեայք գիշերները իրենց տուները չերթալով միշտ Բ. Դուռը մնան, եւ այս հրամանը անմիջապէս կատարեցաւ.

( Կարունակիլէլ .)

## ԵԳԵՍԻ ԱՅԷՆ

Մայիս 17 ին և Յունիս 30 ին գրուած երկու նամակներ հետեւեալ լուրերն կը հաղորդեն, յորոց մին թէ եւ անցեալներն հրատարակուած էր Ազգ. լուսադրաց ոմանց մէջ, բայց այս աւելի մանրամասն տեղեկագրուած լինելուն՝ կը փութամբ հաղորդել Ախօնի դգայուն լնթերցողաց :

Մայիս 17 ամսաթիւ նամակին մէջ այսպէս կը գրէ Պ. Նամակագիրն, «Ապրիլ 7 ին տեղւոյս Տաճկաց խումբը, Տէմբրձի պալատի ըսուած տեղը, Տէրութեան զօրքերէն 4-5 հոգւց չափ շատ մը գանակոծելէ վերջը որիիսոյին մէկն կը յանդգնի զօրքերէն մին մաս-

վաճառի սրեան ճռուռունին <sup>(1)</sup> վերաց  
պառկեցնելով՝ սրով խողխողելու աշ-  
խատիլ. սակայն զօրքն կը յաջողի ինք-  
զինքը աղատել. վերջապէս սատիկա-  
նութեան միջամտութեամբ խուսլու-  
թիւնը կը դադրի : Հետեւեալ որը  
դատին մէջ, աւելի քաղաքացի Տաճիկ-  
ներն պաշտպանուելով զօրաց կերած  
փառաւոր ծեծը իրենց կը մնայ, որց  
վերայ սրտմտելով զինուորներն կա-  
ռաջադրեն իրենց վրէժը լուծել. ուս-  
տի 15 հոգւոյ չափ Ապրիլ 19 ին բի-  
րերով զինեալ, խմբով կ'երթան իրենց  
ընկերաց գանակոծուած տեղը և անդ  
կը սկսին անխտիր կերպով Տաճիկ եմ  
ըսողին զարնել. աչք պէտք էր տեսնե-  
լու, փախող փախողի, շատ Տաճիկ-  
ներ աղատուելու համար աման աղա-  
տին կ'ալ-ըլը <sup>(2)</sup> կ'ըսէին . վերջապէս  
եթէ այս կրոիւն ժամ՝ մը եւս տեւէր,  
Տաճիկներն ալ Հայերէն վրէժ պիտի  
լուծէին . թէկ քանի մի Հայ ալ ծեծ  
կերան, բայց քիչ, սակայն մեծ երկիւ-  
լով մինչեւ երեք որ ահ ու դողի մէջ  
էին քաղաքացիք, մինչեւ որ Մարտ-  
շէն, Հալէպէն և Շամէն պաշտօնեայ-  
ներ գալով քննութիւն բացին. երկու  
կողմի յանցաւորներն եւս բանտարկե-  
լով ինդիրը վերջացուցին, եւ իրենց  
տեղերը վերադարձան. այժմ խաղա-  
ղութիւնը վերահաստատուած է եւ  
չորս կողմ պահապան զինուորներ կը

(1) Եդեսից մէջ ոշխարներն շուկայի մէջ իւրա-  
քանչեւր մասմասառ ինք կը մորթէ իւր խանութի  
առաջը և մի և նյոյ տեղը միոր կը ծախէ . սոյն  
մորթուած ոշխարներու արիւնը գետնափոր ական-  
ներու մէջ կը վաղէ իւրաքանչեւր մասմասակ  
խանութի առջեւ շնուռած մասնաւոր փոսերէն, ո-  
րոց վերայ կը մորթէն ոշխարը, նամակազրի միշած  
ճռուռուն այս է :

(2) Ահաւասիկ նախատական բառ մը, որ իրեւ  
յասուկ մակդիր մինչեւ ցարդ կը գործածուի չայց  
դէմ ինչպէս Եդեսից, նոյնպէս այլ շատ տեղե-  
րու մէջ :

սարսսեն, և հանդիսատ եմք, փառք Բա-  
րերարին աղատեցան Հայք :

Յունիս 30 թիւ նամակին մէջ եւս  
հետեւեալը կը գրէ . “Քաղաքիս մէջ  
գորք չը մնաց, այժմ բոլոր Բերդիներն  
ու ուղուած են հեռագրով. Տաճկաց  
բերանը եթէ նայիս, որը կ'ըսէ իւսուլը  
լըր և կ'ըսէ, որը կ'ըսէ, “Հայութը ուն-  
կալ երեւէն ու վարչէն էօլէմէյշն” . . .  
• • • շուկայները ծեծ ուտողներն պա-  
կաս չեն, հաւատոք, օրէնք, խաչ, ա-  
մենքը երկինք բարձրացած են, որ չը  
նախատուին . . . . :

Այս լուրերէն յայտնի կը տեսնուի  
թէ Եգեսիոյ մէջ Քրիստոնեայք Բնէ  
գմուար եւ անապահով կացութեան  
մէջ կը գտնուին տգէտ և բարբարոս  
տաճկաց երեսէն, որք չը զգալով բնաւ  
կառավարութեան ներկոյ վտանգաւոր  
և փափուկ վիճակը, և չը ճանաչելով  
քաղաքացիութեան եւ հպատակու-  
թեան պարտիքը, եւ ոչ իսկ եղբայ-  
րութեան և մարդկութեան օրէնքը,  
մի միայն իրենց վայրենի եւ յախուռն  
կրից անսալով Ենիշէրիութեան և բըռ-  
նութեան գարերը յետ գարծունել և  
անոնց մէջ գործուած աղետալի չա-  
րիքները վերանօրոգել կ'ուղեն ի՞նա-  
խատինս ընդհանուր մարդկութեան,  
և ի՞ մեծ վնաս Օսմանեան Բարեխնամ  
Կառավարութեան, որ իւր ներկայ  
տագնապալիք կացութեան մէջ ան-  
դամ իւր հպատակաց ապահովու-  
թեան և հանգստութեան մասին հարկ  
եղած հոգատարութիւնը զանց ըներ,  
և անշուշտ եմք որ գաւառներու մէջ  
տեղի ունեցած այս ամեն բարբարիկ  
և խժդժական գործքերն ընդէմ հը-  
պատակ Քրիստոնէից՝ բոլորվին հա-  
կաւակ են Բարեխնամ Տէրութեան  
բարեսէր կամաց . քանզի արդէն տես-  
նուեցաւ որ նոյն իսկ տէրութե դէմ  
ապատամբած գաւառաց մէջ, ուր ա-

րիւնուու շո պատերազմ կը մղուէր եր-  
կու կողմէն և ամեն ինչ տակն ու վրայ  
եղած էր, այս խառնակութեան մէջ  
անգամ երբ անկանոն զօրքերն անկար-  
գութիւն, աւարառութիւն և բար-  
բարոսութիւն 'ի գործ դրին պար-  
տելոց դէմ, խստիւ դատուեցան եւ  
մինչև անգամ մահուամբ պատժուող  
ներ եղան, անշուշտ առաւել եւս Տէ-  
րութիւնը շը պիտի ներէ իւր հաւա-  
տարիմ և հանդարտաբարոյ հպատա-  
կաց կ'եղեքմանց, նախատանաց և նե-  
ղութեանց համար. այնպիսի հպատա-  
կաց, որոց իւրաքանչիւրն ևս այս նեղ  
միջոցին ըստ իւր կարողութե ամենայն  
սիրով օգնեց Տէրութեան, ոմանք դը-  
րամով և ոմանք նոյն իսկ կենօք և մա-  
հուամբ. քանզի Քրիստոնէից կամաւոր  
զինուորներն եւս այսօր պատերազմի  
դաշտին վրայ կը գտնուին Օսմանեան  
տէրութեան թշնամոյն դէմ պատե-  
րազմելու. արեամբ և կենօք տէրու-  
թեան երկիրը, իրաւունքը և պա-  
տիւը պաշտպանելու.

Այս ամեն հաւատարմութեան և  
անձնուիրութեան փոխարէն դարձեալ  
նախատուիլ, զրկանք կրել եւ իրեւ  
թշնամի նկատուիլ բարբարոս և տը-  
գէտ տաճկաց կողմէն, շատ ծանր է,  
որուն ոչ Աստուած կը ներէ և ոչ տէ-  
րութիւնը, որ մինչ ցարդ իւր հպա-  
տակաց շնորհած արտօնութիւններէն  
զատ, այս քիչ միջոցին մէջ իւր նոր  
պատրաստելիք սահմանադրութեամբ  
և նոյն իսկ տաճկական լրագրաց եղ-  
բայրսիրական յօդուածոց յայտարա-  
րութեամբ, արդէն բոլոր հպատակ  
Քրիստոնէանները իրեւ բաղաքացի և  
հետեւաբար Խալամ ժողովրդեան հետ  
հաւասար իրաւանց տէր կը ճանա-  
չէ, եւ ոչ թէ ստրուկ, ինչպէս կ'ու-  
զեն նկատել դաւառացի վայրենամիտ  
մոլեռանդներն և որոց բան ու գործ

եղած է ամեն ատեն բռնանալ Քրիս-  
տոնէից վերայ, նախատել յանիրաւի,  
կողոպտել, գանակոծել և մահ սպառ-  
նալ, ողորմելի մարդիկ, եթէ այդքան  
քաջութիւն ունին իրենց սրախն մէջ,  
և այնքան ծարաւի են արեան, ահա  
պատերազմի դաշտը բաց է. թող եր-  
թան պատերազմին Տէրութեան եւ  
հայրենեաց թշնամոյն դէմ և յագե-  
ցընեն իրենց արեան ծարաւը թշնամ-  
ոյն արեամբ և ոչ թէ խաղաղասէր  
եւ հաւատարիմ հպատակաց, որոնք  
թերեւս այն մոլեռանդներէն աւելի  
ջերմ փափաք սւնին Օսմանեան թարե-  
խնամ Տէրութեան զօրութեան և հաս-  
տատութեանը, իսկ մոլեռանդ և ա-  
նոպա բարբարոսներն յայտնի է թէ  
իրենց այս խմդժական վարմունքովը  
մէծ վնաս և վոանդ կը հասցնեն Մե-  
ծազօր Տէրութեան, մանաւանդ ներ-  
կայիս մէջ. վասն զի Եւրոպական տէ-  
րութիւնը ինչպէս կը տեսնուի, յայտ-  
նապէս իրենց քաղաքականութեան  
պատրուակ բռնելով Քրիստոնէից դէմ  
'ի գործ դրուած այս բարբարոսու-  
թիւնները, կը միջամսնեն Տէրութեան  
ներքին գործոց և ազգեցութիւն բա-  
նեցունելով նորա վրայ այլ և այլ դը-  
ժուարութեանց մէջ կը ձգեն:

Եթէ այս օտար և անուղղակի միջամը-  
տութիւնք շը լինէին, Հերսէքի փոքրիկ  
և գրեթէ աննշան ապստամբութիւնն  
այդքան չը երկարեր և այսքան չը  
մեծանայր ու ծաւալէր որպէս ժան-  
տախտ և այսքան հոգ ու նեղութիւն  
պատճառէր ընդ հանուր Տաճկաստանի  
Ուրեմն թէ այս և թէ այլ այս տե-  
սակ չարեաց առաջն առնելու համար  
ինչպէս Տէրութիւնը փորձով դդաց,  
ինչպէս ամեն լուսամիտ եւ խոհական  
Խալամ լաւ վերահասու եղաւ և ինչ-  
պէս նոյն իսկ Պօլսոյ մէջ կարդացողաց  
դասն անգամ (որք իսուժանէն աւելի

վերահսուու են Տաճկական գրոնի ար-  
րամագրութեանց և սկզբանց) համո-  
զուեցան թէ ամեն ազգի և կրօնի հը-  
պատակաց հաւասար ազատութեամբ,  
ապա հոլութեամբ և միութեամբ մի-  
այն կրնայ պահպանուիլ Տէրութիւնը  
եւ յառաջադիմել . այսպէս ալ պէտք  
է անպատճառ համոզուի ամեն Տաճիկ  
և իւր գաղափարն ու ընթացքը փո-  
խէ , որպէս զի խաղաղութիւն և ա-  
պսհովութիւն տիրէ ամեն ուրեք և  
Տէրութիւնը իւր ներքին խաղաղու-  
թեան և ժողովրդոց համակրութեան  
ու սիրոյն վերայ վստահ լինելով՝ իւր  
ուշադրութիւնն ու աշխատութիւնը  
ուրիշ կարեւոր գործոց վերայ դարձնէ .  
Այս մեծ պարաւորութիւնն ալ ա-  
մենէն աւելի կը ծանրանայ գաւա-  
ռայ և քաղաքաց Վաեմ . Կառավա-  
րիչներուն վրայ , որք թէ Տէրութեան ,  
թէ Աստուծոյ առջեւ պարտաւոր են  
իրենց յանձնուած մեծ պաշտօնը աջա-  
լուրջ հսկողութեամբ , արդարութիւնը  
և մեծ հոգատարութեամբ կատարել .  
թոյլ ըլ տալ բնաւ զրկանաց , խստիւ  
պատմել որ և է անիրաւութիւն , նա  
մանաւանդ որ ամենակարեւորն է հետ-  
զնեատէ ժողովրդեան մոքերը մշակել .  
համաձայնութիւն եւ սէր գոյացնել  
տիրող և հպատակ ժողովրդեան մէջ ,  
որով միայն կրնան հանգստանալ եւ  
երջանիկ լինել ժողովուրդք և Տէրու-  
թիւնը յառաջադիմել .

## ՊԱՏԱՍԽԱՆ

Առ . Պ . Խ . Ս . Խ .

Կիլիկիոյ վիճակին համար կ'ըսէք ,  
“Ո՞լ ըլ գիտեր թէ Կիլիկիոյ հորիզոնը  
կարի տիսուը տեսարան մի կ'ընծայէ

ազգասէք Հայունն ու Ճշմարիտ է բա-  
րեկամ , Կիլիկիան այն օրէն , յորում  
իւր իշխանական թագն ու գաւաղան  
բարձան , այն օրէն , յորում իւր թա-  
գաւորական լուսավառ ջահը շիջաւ ,  
սկսաւ նսէմանալ ու նուաստանալ և  
այժմ մանաւանդ իւր վերջին ճգնա-  
ժամին մէջ է՝ բարցապէս և նիւթա-  
պէս : Զարմանալի չէ այս , քանի որ  
Ազգ . Վարչական Ժողովոց մէջ Կիլի-  
կիան միայն իւր Կաթողիկոսական խնդ-  
րով կը յիշուի , և քանի որ շահասէք  
և ազգանենդ անձինք անողակաս են ,  
Ազգին միջէն . զարմանալի չէ , որ մեծ  
վիճակներ կամ գաւառներ խաւարի  
և տիգիտութեան ձեռքը մասնուած՝  
անդադար հեծեն ու հառաջեն : Դուք  
Կիլիկիոյ փրկութեան և աղատութեան  
համար ըլձակերտ կը փափագիք Լու-  
սաւորչի մը իւր խաչով . մեր և ամե-  
նուն հաւատն է այդ , Խաչը աղապո-  
վեան և իշխանական բայց խաչին հետ  
սուր մի ալ տեսնել կը փափագիք . հա-  
ւատը կ'երկճղի . վասն զի Խաչն ու սուր  
միշտ անմիաբան են 1800 տարիէ ՚ի վեր  
և պիտի մնան ցկատարած աշխարհի .  
քանի որ այլ է խաչին , և այլ սուրին  
պաշտօնը . մին շնողական է , միւսն ա-  
ւերիչ . մին կը ըլւսաւորէ , միւսը կը  
ապառէ և կը խաւարէ . մին կեցուցա-  
նէ և միւսն սպանանէ : Աւելի բանա-  
ւոր եւ օգտակար կ'ըլլայ Զեր իղձը ,  
եթէ գուռող սուրին փոխանակ՝ խոնարհ  
Գլուխը փափագիք խաչի պատուանդա-  
նին տակ . վասն զի Թուրի արիւնահոտ  
գարերն անցան . ներկայ դարը գրչինն  
է , որ խաչին հետ համապաշտօն է .  
գրչին հարուածները կենդանարար են  
եւ ոչ մահատու . սակայն դուք ձեր  
գրիչը գործածելէ փոքրինչ կը վախնաք ,  
ուստի կը շփոթիք և կը տատամիք գր-  
թելու համար , զի մի գուցէ խաւարի  
եւ տգիտութեան արբանեակը ձեզ

դէմ յառնեն . դուք խղճի մտօք գրելով՝ ձեր պարտքը կը վճարէք . նոքանւս իրենցը , երբ ձեր կասկածն իրականացնեն . լուսոյ եւ խաւարի , ձը մարտութեան և ստութեան , առ արինսւթեանց և մոլութեանց պատերազմը կայ ու կայ ստեղծագործութենէն ՚ի վեր և յարատեւ պիտի մնայ , քանի որ աշխարհ կայ , և անոր մէջ մարդ :

### Ժ Ա. Մ Ա Ն Ա Կ Ա Գ Ի Ա Կ Ա Ն Ք

Եկրկայ տարւոյս Մարտ ամսոյ մէջ ՚ի Բեթլէհէմ զարմանալի ծնունդ մի եղած է մեր ազգայնոյ միայն : Երեխան ծնած օրէն կաթի<sup>(1)</sup> երկու ակռայ ունի եղեր : Լամանուս նայելով յիշեալ մանկան ծնողքը ասկէ առաջ տասնի չափ զաւակներ ունեցած են , բայց ամենն ալ հաղիւ 8-10 օր կ'ապրին եղեր : Խոկ երկու ակռաներով ծնուածը այսօր հինգ ամիս է , որ կ'ապրի . և կը պատմեն , որ առոյգ կազմած եւ գեղեցիկ կերպարանք մի ունի , այնպէս որ Բեթլէհէմի ամեն ազգէ բնակիչը մեծ մասամբ անխտիր մանկան վերայ մեծ համակրութիւն և սէր ունին :

- 12 ին Ամենապատիւ Ս. Պատրիարքը իբրեւ օդափոխութիւն բժշկոց խորհրդով Յոսպիէ իջաւ , ուր կը գլունուի մինչեւ ցայսօր :

- 14 ին Գերմանացի 14 տարեկան տղայ մը 16 տարեկան Հրէայ տղու մը ընկերութեամբ ժամը երեկոյեան 11 ին միջները շղագայելու կ'երթան մինչև Յոսպիէի ճանապարհին վերայ եղած

(1) Տղաց առջեւի քսան ակռաներն , որմնը կաթով մէծցած ժամանակ կը սկսին բուսնիւ , կաթի տկռաներ կ'ըսուին , բայց ընդհանրապէս մարդկանց ակռաներն երեք կարդ կը բաժնուին : Ամեն մէկ ծընոտին վերայ չըսական կարօց կամ առջեւի , երեկան չամ կոշմանական . և տասնական ացօրեաց կամ վերջնական ակռաներ կան որմնք ամենը երեսուն երկու հատ են :

Բ. պահապանոցը , ուր հանգստանալու համար սակաւ ինչ կը նատին : Գերմանացին քովը գտնուած փոքրիկ ատրճաւնը հանելով՝ որ լեցուն եղած է միայն վառօժով , կուզէ պարպել , բայց չառներ վառօժով . քանից պարպել փոքրձեւ լին յետոյ , աարձանակի բերանը իրեն բերնին մէջ առնլով կը փչէ , որով յանհարծ կը պարպուի բերնին մէջ և տղան գետինը կը փռուի չարացար տանչուելով . Հրէայ տղան որպէս թէ իւր ընկերը սոսկալի չարչարանքէ մը ազատելու համար քովը գտնուած զմելինով Գերմանացի տղուն գլուխոր կը կտրէ և քարերութակ կը պահէ . յետոյ կ'երթայ մեռեալ տղուն ընտանեաց կը յայանէ եղած մահը . նոքանւս Նիւ պատասարանի միջոցաւ ոստիկանութենը կը հաղորդ են . Խուզարկութեան ժամանակ Հրէայ տղայն սպանեալին գըլ խուն ուր ըլլալը կը պահէ , բայց յետոյ կը խոստովանի : Բժիշկները գլուխոր քննելով՝ կը յայտնեն , որ վառօժը մինչեւ ըղեզն հասած է և հետեւար վերքն անբուժելի : Բայց Հրէայ տղայն մինչեւ հիմա բանան է :

- 19 ին Երեկոյեան 12 ի ատենները Պօլսէն եկած հեռագիրը Սուլթան-ԱՊՏԻՒԼ - ՀԱՄԻՏԻ Գահակալութիւնը աւետեց . հետեւեալ օրը Կառավարութեան պալատին մէջ կարդացուեցաւ հեռագիրը պաշտօնական անձանց ներկայութեան . Մեր վանքէն ներկայ էր Գեր . Խսահակ Աբբեպալիսկուպուլ իրքեւ փոխանորդ Ս. Պատրիարքի , ընկերակցութեամբ երկու այլ Եպիսկոպոսաց եւ վանուցո Աւագ Թարգմանին : Երեք գիշեր Գաղպիս մէջ Ճրագավառութիւն եղաւ Օգոստափախոյլ Սուլթանին երջանիկ Գահակալութեան առ թիւ . խաղաղաւետ և բարեբաստիկ օրեր կը մաղթեմք :

# ՅԱՆԿ

## ՕԳՈՍՏՈՍ

Ճշմարտութիւնը անմահ է . (Նար-նախիլ)	169-172
Աստղագիտական . . . . և Տեսութիւն տիեզերաց .	173-179
Ծանօթութիւն Աստուծոց ՚ի բնութենէ . . . .	179-181
Կենսագրութիւն Պիւֆոնի . (Նոր. և Հյուլ)	181-185
Պատմական . (Նար-նախիլ)	185-188
Եգեսիայէն . . . . . . . . . . . . . . . . . .	188-191
Պատմական Առ Պ. Խ. Ա. Խ. . . . . . . . . . . .	191-192
Ժամանակագրականք . . . . . . . . . . . . . . . . . .	-192

---

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Միոնը ամսէ ամիս կը հրատարակուի 24 երեսէ բազկացեալ մէկուկէ ուժածալ թղթով :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մէջիսիէ , չափագարհի ծախքով միասին . կանխիկ վճարելի :
- Գ. Զատ տեսրակ առնել աւղողը պետք է ամեն մէկ տեսրին շորս դահեկան վճարէ :